

8448549hp

85  
91-45



105

## ԱՏԱ ՆԷԿՐԻ

31 MAY 2006  
19 NOV 2010

# ՃԱԿԱՏԱԳԻՐ



ԹԱՐԳՄԱՆԵՑ

Հ. ԱՐՄԵՆ Դ. ՂԱԶԻԿԵԱՆ



Տպագրված օ. ԲԱՐԵՎԱՆԴԻ ԵՒ ՈՐԴԻ

## ՀԱԼԱԹԻԱ — Կ. ՊՈՂԻՍ

1919

10 JUL 2013

8147

ՅԱՌԱՋԱԲԱՆ



Անսահման յուղումով շնորհեցի այն մեծ  
պատիր, զոր Հայր Արքան Դաղիկան, «Հայ Մատե-  
նադիսուրեան» կորող կանգնողը, քրաւ ինձ՝ առա-  
ջարկելով «Ճակատագիր» ի թարգմանութեան յառա-  
ջարանը զրել, երբ իր ձեռագիրները կը վերադարձնի  
խորունի հիացումով։

Իբր պաշտող մը Ատա Նեկրիի, որուն անզուզա-  
կան թարգմանը կ'ըլլայ Վենետիկիան արդի մեծ  
Վարպետը, կու զամ ներկայացնել զայն։

Վիքրորիա-Աղամուր, Խաչահայ բանասեղծունին,  
կ'ոգեւորէ մեզ իր հայ ծագումով, իր արուեստագիր  
հմայով, իսկ Ատա Նեկրի իբր տառապանիի, թշու-  
ռութեան ներշնչուած ֆերողունին։ Հայը, ճշնահս  
հայը կրնայ բախանցել այդ զմայելի տողերուն, բայի  
որ ցափ բաժակին բնկած է մինչեւ մրուր։ Երբ  
ընկերացին, աւանդ, անխուսափելի դառնուրիններ,  
զրկանիներ, վրկանիներ այնան բարձր բոիչ տուած են  
իր ներշնչումներուն, ուր պիտի հասներ արդեօֆ իր  
արուեստին վեև շեշը, երե ապրած ըլլար տարաբախ հայութեան ծոցին մեջ, մեր ծով տարսափներուն, մեր



3898

ԿԿ

աննկարեղի մարտիրոսութեան շղայով պրկուած  
ըլլար իր լմբուս հոգին :

Ժամանակակից Տեմերադ բանասեղծուիին, զա-  
ւակը Իտալիոյ փառապանձ Հիւսիսին, մեկ հատիկ  
աղջկին և աղաս զործառուիիի մը. 1875 բուս-  
կանին ծնած Լօսիի մէջ, Միջանի մօս. օրրանին կոր-  
սուցուցած է իր հայրը, եւ մեծած բաջարի մօրը  
խնամքին տակ. անոր անձնուրաց գրովանքին առարկաց  
եղած է Ասան՝ ուշիւ, աշխատակր, զգայուն, երազ-  
ելերով, մաքուր փառքին ծարաւով լեյուն հոգի մը,  
որուն տաղերուն մէջ ամբողջ տիեզերք մը կը բրրուայ.  
կը հեծեծէ. կ'երգէ, կը բողոքէ, կ'որոնայ. որովհետեւ  
հեռուին ու մօսեն յրեն հասած են կոծի, ցախ.  
յուզումներու խուլ հոնչիններ. իր ժարուածներուն  
մէջ բազմայոց կեանին կը տորանցեն յրեւեց զրկումն-  
երով, տենչերով, պայմանականով, ու յաճախ անիրաւ-  
ուածին յրաւուին է որ իր արդար պահանջը կ'ուզէ՝  
կեանիքը ապրելու, կեանիքը վայելելու հօր պահանջը:

Անուշիկ մայրիին յաշարանքին տառապող իր  
մանուկ հոգին ինչ ձգումներ ունի. շերի սեղանին  
փրա հակած կ'աշխատի իսկաղով բարախուն ապագայ  
դասիարակ-ժերողուիին: Այսօրուան փառաւոր կեանիի  
մուտքը ըրած է իր զրկուած ուսուցուիի մը խեղճուկ  
զիւղի մը, Motta-Viscontiiի, նախակրաքանին մէջ,  
ուսկից համես թերի մը դրիած է իր առաջին ժեր-  
ուածները՝ որոնք անանան յուզումով, առանուով  
կարդացուած են իր ընթերցողներին: Արգելվերու  
դիմ մդած իր պայմարը ու փառքի անահինան եւ

չյագեցած ծարաւը, տուն տուին իր բանասեղծու-  
թիւններուն, ուր կը վայի այն բոցը ուր միջ տայ  
պանեց իր ախենը, այնիան գգացուած, այնիան  
իննամասից դրոշմ մը տաղով իր տաղերուն. Ների մնաց  
միջ ապրուած, իրալրան ցաւերու ցնցող եղիչը:

Իր բանասեղծութեանց մուտքը իր անվեներ  
նկարագրին դրոշմ կը կրէ, նակարագրին բերենով  
սեր բախը կը խօսի արհաւրդ ապագան մատունչեղով,  
որու արի ժարողուիին կ'ըսէ. «Կեցի՛ր»:

Իսկաղով բարախուն իր հոգին աննուն փափաքը  
ունի մարդոց ցաւերուն անցամանքի ա'լը ցամեցնելու.  
հետեւին իր ներշնչութենուն. հրաշողի է իր անուրը  
երբ սիրոյ խօսին մրելողին կ'ըսէ՝ «Մի խոռվեր  
զիս» յուրագրին տակ. այն ասուածային վայրկան-  
ներուն մէջ յրեն կը պատկերանան իր վեւս երազին  
զեղեցիկ հատուանակողները:

«Ալբոնդ աշխարհն հայրենիին է, եւ անեն  
«Նոյն սուրբ խանդով վառ ի վառ . . .»:

Ծոսանի, որ պիսի իրանանայ մարզակուիիին  
ժիստոնեաննան երազը:

«Փողոցի ստանակը» իր զգայացունց բանա-  
սեղծութիւններին մին զրել տուած է յրեն: Անման  
Վարուժանի Բանուորուիին կը յիշեցնի: Բանասեղ-  
ծուին ինչպէս կը տառապի անոր ներկայ բշնառու-  
թիւնով ու մանաւանդ անոր ապագայ անրախտո-  
րիւնով. կ'ուզէ յինել վիղոց ու զայն սեղնել իր  
սրին փրա, տալ անոր բոցադան տայ զորովի արսա-

գեղ համբոյրներ ու հեծել թէ՝ իր ցաւերով կը զազարոի։  
Փողոյի փոքրիկ աղջկան մը ցուց դիմու կը զազարուած  
դիմագնուութեան մարմարին վրայ, ինչ կորուի բողոքներ  
ունի մարդոց անողորու ապրելակերպին համեկու. այդ  
այրակերպուած մարմինը ընկերային խորունկի վերին  
մը ցուցադրութիւնն է, անողոր բժիշկի մը բգիսոյ  
դամակին տակ։

Երբեմն աղ ցաւագին խոկումներէ յոզեած իր  
կորիւնը, ինչպէս պէտք կը զգայ կոչել սիրախանը,  
որպէսի հեծեծանիներով զեցուն իր կուրծքը պարագուի,  
որովհետեւ պէտք ունի Լացի, Խաղաղութեան եւ Միրոյ։

« Պուշակութիւն » ը իր ամենայուզիչ քերուած-  
ներն մին է, երգուած օրրանին մօս, բախսկն խարա-  
զանուած, անեայր սղելի մը՝ որ պազային

« Վեհ, անկեղծիկ եւ առնախան յինարին » ու  
« Քաջերուն, ինկածներուն, վիսներուն »  
բամաստեղծը պիտի ըլլայ։

Ասա Նեկրի դժբախսներուն երգին է. ամբողջ  
տաղանդը սպաս կը դնէ անոնց ցաւերուն, զրկանիներուն  
եւ իր ոյժը անսպաս է։ Ամեն պատրասիք, անեն  
դառնութենէ վեց, երբ նոյն խոկ անեն ինչ խոյս տայ  
եւ անենք, երբ վասերու նենզութեան, անսիրտներու  
ծաղրին, մարդոց զգիսութեան դեմ առանց բարելամի,  
միս մինակ մնայ, դարձեալ իր սրտին խորը, իր մը-  
քին մէջ պիտի փողիոդէ հազարաւոր Մշշաղոյներու  
պայծառութիւնը, մաքուր զաղախար՝ որ աշխարիը  
կը սարսէ, Հաւասքը՝ որ կը զօսկանդէ ու կը զօրացնէ։

Ներշնչուած Սուաթելուհիի մը հոգեզմայ երգերն  
են անոնի։ Կ'արժէ որ անեն հայ կարդայ, այնինա  
ինքնատիս ու եզական այս քերուածները, որ մեր  
հոգին կը համակեն յափշտակութեամբ, հիացուանու  
ու սարսուուով։

Հայր Արքեն Դազիկեան այն կատարեալ Վարսեսն  
է, որ այդ ծաղիկները մեջորեն հաւասած ու քերած  
է մեր Գրական Բուրասանին մէջ զետեղել առանց  
իրենց քնաշխարհն բոյրն ու բոյրը խարարելու։ Իր  
հոյակապ հայագիտութիւնը, իր ներհուն հմտութիւնը,  
իր բանասէնդ հոգին միայն կրնային տալ մեզ Աստ  
Նեկրիի քերուղութեան բովիչ հնայշը, այնինա փայ-  
կօրէն կնոշական ու այնինա խորիսօրէն առնախան։

Վեներիկեան Վարսերը գեղեցիկ մածումը կու-  
նենայ թշուաններու համար Իւսաղիոյ մէջ երգուած  
տաղերը, իրենց ճակատագրէն չլրիպեցնելու. անոնց  
քարզմանութիւնը մեր հայ տարագիրներու եւ որբերու  
դառնութիւնը մասսայք անենցու ասինանուած է,  
բանի որ հասոյրին կուր, Յարգելի Թարգմանիչը պիտի  
յատկացնէ Կարմիր Խայի, ընթերցողին նուիրելով յա-  
րոյական ու մատուրական կրկնակ վայելքը։

## Վ ՃԱԿԱՏԱԳԻՐ

Յնարիս բարձին քով այս գիշեր երեւցաւ  
ինձ կերպարանք մը դատան ,  
Աւնէր փայտկ մաշքին մէջ , սուզ մը կըշտին .  
Քըրքչաց երեսս ի վեր : — Երկիւղն տռաւ զիս : —  
« Դըժբախտութիւնն եւր , լսաւ :

« Հզքեղ երբե՛ք երբե՛ք պիտի չըթողում  
ես , երկընչոտ աղջընակ :  
Իոճղին , ծաղկին միջև , մինչ մահ , մինչ ոչինչ ,  
Միշտ ետեւէդ պիտի գտոր ուր ալ երթաս :  
Հեկեկացի . — « Մէկդի գնա . . . » :

Ան մընաց քովս ի վեր անշարժ և անսատ :  
Ըստ . « Դըրուած է վերն հօն .  
Տըժկայն ծաղկկ ես դուն , ծաղկկ նոճիի ,  
Ծաղկկ ձիւնի , գերեզմանի , ոճիրի :  
Հօն վերն , հօն վերն է գըրուած » :

Ոտքի ելայ գոչելով . « Թամ'ն տարիի  
Շողշողուն յոյսը կ'ուզեմ ,  
Կ'ուզեմ սիրոյ խայտանքն հըրճուանքը սարսուուն ,  
Կ'ուզեմ հոմբոյրը հանճարին և լոյսին . . .  
Հեռացիր , ո'վ դըժպըհի : —

— « Ան որ կը կրէ ւարիւնելով կը ստեղծէ ,  
կը փայլի փառքն անո՞ր լոկ :  
Յուր կու տայ գաղափարին վեհ թըռիչ ,  
կը յաղթէ ա՞ն՝ որ կը կըռուի քաջաբար » :  
Ես պատասխան տռուի . « Կեցիր » : —

## ԱՆԱՆՈՒՆ

Անուն չունիմ : — կոշտ ու պլաստ աղջիկն եր  
թաց ու նամեխ խարխուլ տան .  
Հնտանիքէ մըն եմ գուեհիկ՝ քրէիքուր,  
Բայց կ'որջանայ իմ մէջըս բոց մ'աննըւաճ :

Ունիմ ետեւըս միշտ թըզուկ մ'ապիքատ  
Եւ հըրեշտակ մ'ալօթիեր .  
Լեռնէն՝ դեւրէն կը դոսթէ իմ մըտածումն,  
Զերդ ծըսաշունչ ձիուն վըրայ Մածեբքայ :

Առելժուած մ'եմ ատելութեան ու սիրոյ,  
Անուշութեան և ուժի .  
Զիս կը քաշէ անդունդին մութն աղջամուղ .  
Սիրտըս տըզու մը գոգուանքէն կը յուզուի :

Դըժբախտութիւնն երբ կը մըմնէ ձեղունիս  
Երդիքէն ներս՝ կը ժըպտիմ .  
Կը ժըպտիմ երբ յաղթահարուած ու թողլիք՝  
Ասիլիթար եմ և աւանց ցընծութեան :

Բայց ես կու լամ դողդոջ ու խոնջ ծերերուն  
Եւ հացազուրկ անանկին վըրայ .  
Կու լամ ձըղձիմ ու ձիղմ վլտիտ մանչերուն ,  
Եւ բիւր անցայտ զըրկանքներու վըրայ կու լամ :

Եւ երբ արցունքը սըրտէս դուրս կը պոռթկայ ,  
Ցանդուգն ու նոր երգին մէջ  
Որ կը թըրթուայ բերնիս վըրայ , կուրծքիս տակ ,  
Կը նետեմ փե՛րթ առ փերթ հոգի՛ս բովանդակ :

Հո՛գըս լըսողն . ու թէ նախանձ մը վատ զիս  
Խարազանէ ու կըճէ ,  
Բու՛նցքըս բախտին՝ կ'անցնիմ ու չեմ նազիր ետ ,  
Եւ ինձի չի՛ հասնիր սըլա՛քը թունոտ :

# ՄԻ ԽՈՌՎԵՐ ԶԻՍ

Եթէ երբեմըն քու խօսքերդ տարփատենչ  
Սուզուած՝ մշտիկ չեմ ըներ,  
Ու կը վառին աչքերս, և գոյն մ'անսովո՞յ  
Կը տըժգունէ շուրթս ու դէմքս.

Եթէ ամէն ինչ մոռցած գլուխս կը հակե՛ր  
Թուխս, ու նըստած կը խոկամ,  
Մի՛ զիս խոռվեր — առջեւըս վեհ կը բացուի  
Աշխարհ մ'անհուն անստհման,

Արեւն ահա պատառտուն ամպերէն  
Կը փարի՛ մերկ ու ժուլտուն՝  
Գըրկակցութեամբ մ'հզգօր երկրին՝ հարուստ, ճոխ  
Մանիշակով ու մուրտով :

= 12 =

Ահա քաղուտն խարէն ու բացը ծուփ ծուփ  
Ալէկոծուած հունձքերէն,  
Կընչնիներուն, նոճիներուն վարսերէն,  
Ցնապատէն անջըրդի.

Մըըրկոտ ծովէն տըւփոտ գումամը ոռնացող  
Անտառներէն մեծամեծ,  
Եւ տարփանքի հեշտաշընչիկ սարսուռէն  
Որ կեանք կու տայ ստեղծու ածին,

Կը զգամոր վեր կ'ելեն թափաւ թոփներով  
Իրըն թեւեան գունդեր ցեր,  
Յաղթական նոր ու լայնատարըն շունչեր  
Կենդանութեան եւ ուժի:

Եւ ա՛լ արիւնն, եւ արիւնն ա՛լ չ'ողողեր  
Յաւագին այս մեր երկիւն.  
Ո՛չ եւս վլհուկը վայրենի 'ւ անողոք  
Մարտը՝ հրացան կը շըտկէ:

Թընդանօթներն այլ եւըս չեն ժայթքեր դուրս  
Խօլական հորձքը ուսւմբին,  
Ա՛լ եւըս չեն թըռւչիր մարտի խառնուրդին  
Արիսական գոռ երգեր.

= 13 =

Ամբողջ աշխարհն հարենիք է, եւ ամենք  
նո՞ն սուրբ խանդով վառ ի վառ .  
Խաղաղութեան երգ մը շըքեղ ու գողարիկ  
կը թեւածէ ափէ ափ :

Թշնդանօթներն այլ եւըս չեն ժայթքեր դուրս  
խօսկան հորձքը ուսւմբին .  
Այլ եւըս չեն թշոչիր մարտի խտոնուրդին  
Արիսական գոռ երգեր

Կը ծխայ շոգին . կը պատուէ խոփն արօրին  
Սիրտը յուրաժի բունծերուն .  
Մեքենաները կը ճուղչեն շուշնդալից :  
Կատրաշէկին հընոցներն .

Եւ եւացող երկրի ահեղ եւ հըզօր  
Մոռնչին վըրայ կը պարզէ  
Ազատութիւնը իր թեւերը ճերմոկ  
Զանդակելով պե՞րձ հովին :

---

---

## Կ'ԵՐԹԱՅ ԱԼԻՔՆ...

✓  
Բարձր ափերու միջեւ՝ անստնձ, զաշացու  
Կ'երթայ ալիքն ու կ'արտասուէ : — Կ'ունկընդրէ  
Կապար երկինքն . հանդարտ կամարը չունի  
Ժըպիտ, ոչ օդը շունչ՝ ցայդին մէջ դըժնէ :

Կ'երթայ ալիքն ու կ'արտասուէ : Ծոցն առած  
կը տանի հետը ծանընթաց տըխրութեամբ  
Երիտասարդ մարմինն անշունչ ու թեթեւ,  
Զըքնաղագեղ անձնասպան կնոջ մը տըժգոյն :

Կ'երթայ ալիքն ու կ'արտասուէ : Ողբին մէջ  
Դանդիւնը կայ նոր խորհուրդի մը պըղտոր .  
Ունի այն լացը մարդկապին աղաղակն  
Ցաղթահարուած՝ տարուած սիրոյ մ'յուսահատ :

---

---

✓ ՓՈՂՈՑԻ ԱՏԱՎԱԿ

Եթե կը տեսնեմ զայն՝ որ ցելսոտ փողոցէն  
Կ'անցնի աղտոտ և աղուոր,  
Բոլոր բանկոնը բըրդ-գըրդուած՝ քըճքըճուած,  
Ոտնախնները պատուած՝ կե՛րպը՝ քմուրդոտ.

Երբ սայլերուն մշկեւ, մայթին կամ վըրայ  
Բըգիկ բաղիկ վարտիքով  
Քար կը նետէ սրունքներէն նե՞րս շուներուն,  
Արդէն իսկ գող, ապականած, արդէն լիբու,

Երբ կը տեսնեմ որ կը ժըպտի կը ցատկէ,  
Փուշի ծաղի՛կ չուառտկան,  
Եւ կը խորհիմ որ գործատունն է իր մայրն,  
Ալտու Խըսճի՛թը թափուր, Հայրը՝ զոհուանն.

Անձուկ տագնապ մը կը ճըմէս սիրսո՝ հոգիս,  
եւ կ'ըսեմ. «Ի՞նչ պիտ' ընես,  
Դուն որ երկրի վրայ քըմքը ծուած ու տըմէտ  
Ալուաջ կ'երթաս անառաջնորդ, աննիկոն և

Քըսան տարի յետոյ դուն ի՞նչ պիտ ըլլա ,  
Հիւղի սոխակ շաղակըատ .

Թիտապարտի՞ պիտի բանձկոնն ունենաս  
թ'արդեօք համեստ բանուորի .  
Դատապարտուած պիտի տեսնեմ քեզ, սարա՞կ,  
Հիւանդանո՞ցը, գործի՞ տէր, բանտի՞ մէջ . . .

Պիտի ուզէի , մ'ին , վար փողոց իջնել ես ,  
Ու զայն սըրտիս վրայ սեղմել  
Բնդ-գըրկումով մը վեհ՝ ցաւի , գըթութեան  
Եւ տըրտմութեան և հոգեզըրաւ տողնապի :

Հեղուլ բոլոր համբոյրներս մէկ ըստէին  
Անոր բերնին, կուրծքին վրայ.  
Եւ հեծկլտալ իրեն քըսոջ մը սիրով  
Հեղձամբդուկ ու սրբազան այս խօսքերն.

«Ապերցայ ե՞ս ալ վիշտերու, սուգի մէջ,  
Փուշի ծաղիկ եմ ես ալ.  
Ի՞մ ալ մասրիկը գործառունն էք, Ե՛մ ալ,  
Եւ ես ալ ցաւը ճանչցայ . . . քի՞զ կը սիրեմ» :

## ՆԱԽԱԶՈՐԴԻ ԵՄ ՔԵԶԻ

---

Տեսայ քեզ օր մ՞ , եւ կառկածի դարկ մը սուր  
Բուլնկցուց վառեց մենիկ ցասկուտ իմ հնգիս ,  
Առանց ինչուն գիտնալու ,  
Արդ կը ճանչնամ քեզ , քեզ կ'ատեմ , եւ քեզի  
Նախանձորդ՝ եմ , նախանձորդ . . .

Գնա՛ , համբարու , յաղթանակէ . Աստուած քեզ  
Գիրդ եւ ժըպիրհ շընորհներու , շողշողուն  
Գանձը շնորհեց լիտուտ .  
Գնա՛ գեղեցիկ ես , եւ դըժնէ զերդ փափաք ,  
Ոսկեհիւսակ ծամով աղջիկ ըսպիտակ . . .

Ինչո՞ւ եկար : Յանկարհածագ փայլակէն  
Ծաղկափըթիթ՝ յանդուգն առոյգ հասակիդ ,  
Ցոյսը փախաւ հոլաթեւ ,  
Եւ ջախջախուած երազը ջինջ կը պառկի  
Տապաստ գետին՝ թեւաթափ :

Դուն գիտնայի՛ր եթէ ի՞նչպէս կը խայթէ՛  
Հոգին խորունկ ցաւի մը փուշը դըժնիկ  
Երբ կու տայ սէրը փախուստ .  
Աշխարհն ի՞նչպէս կը թուի դատարկ , ամայի ,  
Սիրան երբ թողլիք է եւ չունի նըպատակ . . .

Իցի՛ւ մուսնալ կարենացի կըրքոտ , խօ՛լ  
Երազին վարդ ու թեւաւոր ոգիներն  
Երիտասարդ՝ հասակին .  
Թաղուած սէրին աւերակացը վըրաց  
Ա՛լ մի՛ զիս , մի՛ արթընցնէք :

Գնա՛ , համբարու , յաղթանակէ : — Քեզի՛ ժմիտն  
Ուրախութեանց ներքին , եւ սուտ խըրախճանքն  
Անուշահամ հեշտութեանց .  
Բայց թէ ինծի լոկ լուռ լըքում մը կը մնայ ,  
Պիտ՝ իշնէ քու վրադ ալ մոլուցքը բախտին :

Երբ , մենաւոր , մազող սէրին ցիր 'Հանմաւունչ  
Աւերակաց վըրայ փընտռես սըրարքումն  
Որ ցընդեցաւ հետասոյզ ,  
Երբ սաւերու միջեւ՝ կանչես մէկ օրուան  
Երջանկութիւնն հըրաբուն ,

Պիտի տեսնես ելլեւ ուզորդդ եւ հըպարտ  
Առջեւըդ ի'բըր վրէժիւնդիր հոգեգէշ  
Վիշտիդ համար զուարթ ու դո՞՞ .  
Եւ վըշորւած ուրախութեանցըր վըրայ  
Պիտի ժըպտիմ' ձերմակ աղջիկ ոսկեգէս .

Զի դուն քու գիրդ շլնորհներով լըրբացած՝  
Յանդուդն ոտքով կոխոտեցիր առաթուր  
Իմ վարդագոյն երազներս ,  
Կ'ատեմ քեզ , սէ՛դ յուշկապարիկ , ու քեզի  
Նախանձորդ եմ նախանձորդ :

## ԿԱՐՃ ՊԱՏՄՈՒԹԻՒՆ

Բանաստեղծի երազ մըն էր ան կարծես ,  
Կը հագնէր միշտ ձերմակ , և դէմքը ունէր  
Արեւելեան սիմինքսի մ'անդորրը անքոյթ :

Մետաքսէ մաղը մինչեւ մէջքը կ'իջնէր ,  
Իր կարծ ժըպիտն ունէր երգի մը գեղգեղն ,  
Արձան մըն էր անցաւ մարմինը չըքնաղ :

Սիրեց , ստկայն ըստիրուեցաւ : Հանդարտիկ  
Դէմքով սըրտին խորը պահեց պահպանէց  
Եղեռանաւոր բոցն անխօսուկ աղն սիրոյն .

Բայց ըսպառեց այն տենչը զինք . կը մեռնէր  
Հողանեմընի վերջալոյսի մը ժամուն ,  
Արեւազիլկ աղաւնիձի մը նըման :

Ճամբաներուն , քարերուն վրայ ես մեծցայ ,  
Չունեցայ բնաւ տուն կամ ծնողք .  
Թափառեցայ բոլ , տնգօտի , անանուն  
Հովին , տնպին ետեւէն :

Ճանչցայ գիտցայ ցայգերն անքուն 'ւանհանդիստ  
Մըտածումները վաղուան ,  
Անյուսութիւնը գաղտ , ազօթքն անօգուտ  
Եւ ցերեկներն հացազուրկ :

## ՆԵՐԱԶՆՆՈՒԹԻՒՆ

Ճաճած բըժիշկ , որ աչուզները յառած  
Անագորոյն՝ բորբ տենչոլ  
Իմ մերկ միսերըս կը տոշկես կը կըտեսս  
Ցուրտ՝ սայրասուր դանակոլ .

Լըսէ՛ : Դիտե՞ս թէ ո՛վ էի : Դաշոյնիդ .  
Անփոյթ դըժնէ խածուածքն ,  
Թաղմանական սոսկալի այս որջին մէջ  
Ահա սկատմեմ քեզ անցեալս :

Ճանչցայ բոլոր յոգնութիւնները դըժիւմ  
Եւ կըտանքները գանիուլ .  
Ժանտ՝ սիսերիմ մարդոց մէջէն ես անցայ ,  
Աչքը՝ արցունք , սիրտը՝ դող :

Եւ օր մը հուսկ՝ հիւանդնոցին ջինջ՝ մաքուք  
Խըշտեակներէն մէկուն վրայ ,  
Ոեւաթորմի թըլոչուն մը կեռ ճանկերով՝  
Թեւերը վրաս ամփոփեց :

Եւ մեռողի մ'յալէս՝ կը լըսե՛ս՝ մէն մընջիկ ,  
Կորսըւած շան մը նըմոն ,  
Մեռայ այսպէս առանց բնաւ լըսելու ,  
Խօսքիկ մ'յայսի , փըթկութեան :

Ի՞նչքան փայլուն ու սեւաթոյք , ի՞նչքան խիտ  
զոսուն մաղիս ալիքներն .  
Պիտի թաղուի սիրոյ համբոյք մք չտուած  
երկրին ներքեւ սառուցիկ :

Քու նայուածքիդ տակ այսպէս մերկ՝ հոլանի  
Դեռ կը տանջուիմ՝ գիտե՞ս դուն . . .  
Քեզ կը նայիմ դեռ անշարժուն բիբերով .  
Պիտի չմոռնաս դուն ալ զիս :

Ի՞նչպէս առոյդ ու ճերմակ , ի՞նչպէս ճապո՛ւկ  
Մարմինս , ի՞նչպէս թըռվըռուն .  
Կը ծաղկատէ արդ զայն տըռփոտ ճակաճան  
Համբոյքը քո՛ւ դանակիդ :

Զի շըթունքիս վըրայ՝ իբրեւ խօլական  
Ճիգ մը կիրքի , բարկութեան,  
Տագնապալից թասուն խոընչիւն մը խըռպոտ  
Կը խըռընտայ . . . անէծքիւ :

Օ՞ն , կըտըտէ՛ , ձըրձէ՛ պատտու առ պատտու ,  
Բզըքտէ անխոնջ ու անխոս .  
Աղքքներովս հըրճուէ՛ , ցընծա՛ , կըշտոցի՛ր  
Իմ վաճառուած մարմինովս . . .

Փընտոէ քըրքըէ դըժոխոյին ժըպիտով ,  
Ի՞նչ փոյթ . . . ես աղք , ա՛ղք եմ ես .  
Փընտոէ փորիս մէջ՝ գանձակիս մէջ փընտոէ  
Քաղցին խորհուրդն ահաւոր . . .

Դանակը Ճեռքդ իջի՛ր մինչ խոր լնդերքներս ,  
Իջիր ու սիրտըս կորզէ .  
Փընտոէ սըրտիս մէջ դուն , սըրտի՛ս մէջ փընտոէ ,  
Վըսեմ խորհուրդը ցաւին . . .

իսղաղութիւն ամէն կողմ։  
Խոր մուտացման մէջ թաղուած  
Աշխարհն անհոգ՝ անտարբեր  
կը լոռէ . . .

## ԶԻՒՆԱԲԵՐՔ

Բայց անդորրին մէկ անհուն՝  
կը դառնայ սիրան յուշերու,  
Եւ հանդած մէկ սիրոյն վրայ  
կը մոտածէ :

Ճամբաներուն, դաշտին վրայ  
Լըռիկ մընջիկ ու թեթեւ  
Շըրջըրջելով դարձդարձիկ  
կիյնայ ձիւնն :

Տարափը ջինջ՝ ծաղրածու  
կը պարէ լայն երկընքում,  
Ցետոյ գետին կը հանդչի  
Պարտասուն :

Տանիք, կոթող, ծիսան, պարտէղ  
Հրած իրեն անկողին,  
Բիւր անշարժուն ձեւերով  
կը նընջէ :

Շատ կը մըսիմ : Մինակ եմ .  
Մեռելական ճիչ մ' ահա  
Մըղուած երկինքն ի վեր գորշ  
կը թըռչի .

Եւ կը կրկնէ ինձ . եկո՛ւը ,  
Խաւարչըտին է հովիսն .  
Ո՛վ տըխուր , ո՛վ չըսիրուած  
Եկո՛ւը , օ՛ն :

## ՄԱՐԱԽՈՒԴՂՆԵՐ

---

Կը տանջըւիմ , — վարն հեռո՞ւն  
Մառախուզները քնէած  
Կը բարձրանան հարթ դաշտէն  
Լուռումունց :

Դըժնէհայեաց ագուաւներն  
Յանձնըւած սեւ թերերնուն .  
Կ'անցնին կուինչով բարձրանիչ  
Մացառներն :

Օդին դըժնէ խածուածքին  
Աղաչելով կ'ընծայեն  
Տըխուր կոճղերն՝ հոլանի՛  
Յընցուղնին :

Կարելի է — զի անձրեւ  
Մը քաղցրանուշ շաղեսու,  
Թերաքամիկ թերթերուն  
Մէջ կ'իջնէ :

... Թշուառութեանց վրայ զանխուլ,  
Եւ կորսըւած սըրարբմանց,  
Երազներու լուռ, եւ լո՛ւռ,  
Անձկութեանց .

## Գ Ի Շ Ե Ր

---

Մըտացածին դրախտին վրայ  
Բուրումնաւէտ վարդերուկ,  
Ստուերին գըգուանքը վակժոյժ  
Կը հանգչի :

Բերկըսւթեանց վրայ խուսափուկ  
Որ կը փըշըին յուսախաբ,  
Իր արցունքները գիշեր  
Կ'արտասուէ :

---

Բայց խոկ մ'ունի, զարկ մ'ունի  
Անդորրութիւնն հոյակապ.  
Օդը կարծես սոսկումնը  
Կը դողայ :

---

Սըգահանդերձ աղջամուղն  
Արդեօք մահուան պատմութի՞ւն  
Մը կը պատմէ գարդենւոյն  
Դալկահար :

Բառւ նէ ինձ տակաւին . « Ո՞ւր ո՞ւ ծընած ,  
Քերթողուհի չարագուշակ , դ-ըմպլհի ,  
Ո՞ր վըհուկ կին աղաջուր  
Քեզ օրբոցիդ մէջ կախարդեց . . . . — Պատասխանս .  
« Ծընայ հիւղի մը մէջ ես :

Փըթթեցայ ես կաւէն՝ տիղմէն : — Արեւուն  
Ցաղթանակին , տիեզերքին եռանդուն  
Օրհներգութեանց լնդմէջէն  
Հասաւ ինծի թառանչներու արձագանդն  
Հեռաստանէն ու մօտէն :

## ՈՂԶՈՒԹԵԱՆՍ ԵՒ ՄԱՅԷՄ ՎԵՐՋ

Բառւ ինձ նէ . « Ամենեւին չես ժըպտիր ,  
Խածնող տաղերըդ միշտ անցծք կը թափեն :  
Դուն չես գիտեր այն նըւագն  
Ուր կ'եռայ խինդն եւ արեւուն կը թըրթուայ  
Մաժըշտութիւնն համբոյրի :

Դուն չես ճանչնար տաղերգութիւնը վեբեան ,  
Որ կը ցայտէ մերկ հեթանոս վերաթկուէն  
Հին դեցուհւոյ մը նըման ,  
Եւ կը թըռչի բարձրերն՝ ամպեր ցանելով  
Ճենողկոյզի՝ ականթի :

Աըրտիս վըրայ բարկ ու կարմիր անձրեւով  
Կը կաթկըթէ արիւնն լնտրեալ մարդերուն ,  
Որ կեանքերնին նետեցին  
Ուր երերուն ազատութիւնը կ'ուզէր  
Պատուազ՝ մարտկոց կուրծքերու . . .

Գործաւորոց տուներէն ուր կը սեղմուեի  
Ամբոխ մ'յուզուած , բազմալըրդով , անհանդիսա .  
Ուր գորշ դէմքեր բազմահայլ  
Որ քըրտնաթոր խոնչէնքին շահ հացին վրայ  
Կը յարձակին սովալուկ .

Դործատներէն խաւարչուտ՝ ուր կը փռընչեն  
Պողպատեայ հրէշ մեքենաները շարժիչ։  
Ուր մշվուելով օ՛ղը ժանտ  
Վըտարներէն, արի՛ւնը վարդ կը ծըծէ  
Ծիւրախտներուն ստույնանկ։

Բայց ցաւ մ' որ չի կըքիր եւ չի՛ տրա տեղի,  
Եւ կըուելով կը բարձրանայ Աստուծոյ։  
Աստուածային զօրութիւն,  
Որ Պրոմեթեւսը շըղթայուած զօրացուց  
Քարտայուին վրայ վայրի։

Գէջ ու նամէտ բրընձնոցներէն թիւնալից,  
Ամուլ, անբեր աարածներէ, գաշտերէ  
Եւ տուներէ որմապատ,  
Ուր կը զոհուին արարածնե՛ր այնքան հե՛ղգ  
Ուանդործ յանուն Աստուծոյ։

Ու նըսեր երգը տըխրագին կը թըռչի  
Գունաթափած ամբոխին վրայ ուշադիր,  
Ինչպէս կ'իջնէ սկայօրէն  
Խոցուած արծիւ մը սառնոցին վըռայ՝ ուր  
Կը կարծրանայ սաւն յաւէտ։

Ինձ կը հասնի փոխնիվոխ լացն ու ողբուժն,  
Որ զիս անդոււ կը հալածեն անդադար  
Թաւերժական, թաղծագին.  
Զըղիկ՝ թեւերը մութին մէջ բաբախող,  
Ամպ՝ արեւուն մըթագնիչ։

Բերկրանք ու գեղ կը փախչին իր առջեւէս,  
Կը փախչի լոյսը նորածագ, կը փախչի  
Սիրոյ յանդուգըն սրաբուժն  
Եւ ըղմոյլումն ու կախարդանքն համբոյրին,  
Միայն ցաւն ի՞նձ կը մընայ . . .

լի յրդովկ , լի կետնքով մ'առօյդ ոռակորշնեղ ,  
Զըքնաղ նըման տիտանի՝  
ինկաւ : — Արդ ձեռքը գալարուն ու ցըրտէն ,  
Կը սեղմէ սիրան հէք այրիի մ' հալեւմաշ :

## ՊԱՏՆԷՇԻՆ ՎՐԱՅ

Կ'անցնին կուռ՝ հոծ՝ խոժուադէմ , թաղծալից ,  
Գըլուխներով հոլանի .  
Նընջեցեալին արկղն է համակ ծածկըւած  
Երկայն , ծըփուն ու սեւաթոյր քօղերով :

Վիշտ մը խոհուն՝ խորշոմ ընդ մէջ կը գըծուի  
Ճակատներուն վըրայ խոր .  
Երկինքը զուր վերէն վրանին կը ժըպտի ,  
Կը հոսի լուռ արցունքն , ո'չ ոք կը սըրբէ :

Ան կըծկըւած ու ջախջախուած կը հանգչէ  
Հեծաններուն մէջ գամուած :

Տանիքին վըրայ կ'աշխատէր՝ երբ լոնաւով  
Գլուխը կոպճուա ճամբուն վըրայ ճաթեցաւց :

Եւ կը տանի զայն օթարանը դըժնէ  
Մոռացութեան եւ քունի : —  
Սարսափելի մատին ներքեւ կատուծոյ  
Կ'անցնին սեղմ՝ հոծ , խոժուադէմ , թաղծալից :

Եւ կ'անցնին : — Ո'վ բախտ . . . ի'նչուէս ի'նքը մեռաւ ,  
Գուցէ իրենք ալ մեռնին :  
Զինուոր է ինք սարակն՝ անոնք գիտեն զայն ,  
Կուրծքը կ'ուռսի , կը ներկուի դէմքը մահով :

Անդամայալթ են եւ սըրտոտ եւ ունին  
Նպատակ մ' իրենց երազին ,  
Տընակ մը շէն եւ ընտանիք մը զըւարթ .  
Եւ գուցէ վալը տանիքէ մ' իյնան վար ,

Գործատունի մը շառաջուն դզորդին մէջ  
Կամար մ' յանկարծ փըլչելով .  
Բայց մեռնողին ճիչը ո'չ ոք կը լասէ ,  
Զոհողութիւնը վեհ ո'չ ոք կ'ըմբըսնէ :

Մեռելներուն տեղը ողջերը կ'ելլեն ,  
Տեղեք կու տայ սուգն յշոսին .  
Յառաջացող բանակն անթիւ է՝ անհուն ,  
Որ պարտեալները կոխելով կ'անցնի զուարթ :

Եւ ի՞նչպէս լուռ փոսերուն վրայ կը վարդէ  
Մանուկներու պարն հըրձուոտ .  
Կ'անցնի ամբոխն անգիտակից , բառաջոտ ,  
Նըշանարներուն վրայէն ինկած զոհներուն :

## ԲԱՐԻ ԼՈՅՍ, ԹՇՈՒԱՌՈՒԹԻՒՆ

---

Դուռը բախողը ո՞վ է . . .  
Թըշուառութիւն , բարե՛ւ . ինձ չե՛ս ազդեր վախ +  
Մեռած կընօջ մը պէս պաղ  
Մըտիր . ես քեզ կ'ընդունիմ խի՛ստ 'ւ ապահով ,  
Նայէ՛ , ցընո՛րք անակռայ , վտի՛տ թեւերով  
Երեսդ և վեր կը խընդամ :

---

Զի՞ բաւեր դեռ , յառաջէ՛ ,  
Ո՞վ անիծեալ ցնորք , յառաջէ՛ դուն ուրեմն ,  
Եւ ինէ յո՞յսը շոպէ .  
Կուրծքըս կուածագ ճապուներովըդ փորէ՛ .  
Տարածէ թեւըդ ցաւերու մահմին վրայ՝  
Ուր մայրս ահա կը մեռնի :

Կը դայրանամաս . Ե՞նչ կ'արժէ .

Իմ է առոյգ՝ հաստկը , կետ'նքը իմն է .

Աղետաւոր կը ուղիւն մէջ

Պիտի չտեսնես , չտեսնես դռն զիս ըսպառած .

Տողնապներուն , վլատակներուն վրայ ցերցունը .

Կը շողան քսան տարիներս :

Ինչ պիտի չըշորթես

Աստուածային ոյժն որ սըրտիս մէջ կ'եռաց .

Չոտնակապես պիտի զիս

Զիս հետն տանող տանող հրոսող թռիչքին մէջ .

Կը տուցդ անզօր է : — Ո՞վ մախիզ գիցուհի ,

Ես իմ ճամբաս կը քալեմ :

Տես տշխարհի մէջ հոն վարն ,

Արփենի ո՞րքան լոյս եւ ո՞րքան վարդեր ,

Չուարթ երկընքին տակ լսու

Բերկատափառար արտոյտներուն գեղգեղներն .

Ի՞նչ փայլակում գաղափարի , հաւատքի ,

Ո՞րքան շաշիւն թեւերու . . .

Աւստրդ մեկե՛ր անտրիւն ,

Որ կը սաքըլիս կընգուղիւր մէջ ասջնաթոյր ,

Երակներուս մէջ արե՛ւն ,

Արե՛ւն ունիմ գեղջկուհին՝ հրո՛ւտ ու խրոխտ ,

Վիշտ , ողբ , զայրայթ կոխոտելով ընդաթուր

Կ'ընթանամ դէպ ապագան :

Աստուածայինող տշխարհն ,

Որ կը վարէ ամէն ինչ վեհ մականով ,

Դաշնակութիւն եւ երազ ,

Յաւերթական առուգութիւնն արտեստին ,

Կտպոյտին ժմիմն ու բալասանը ծաղկեաց ,

Աստղեր , պաշիկ ու շողեր ,

Ասոնք կ'ուզեմ : Ոեւ վըհուկ

Զերգ մահագոյժ ըստուեր արփեայն վրայ՝ անցիր .

Կ'յառնէ ամէն ինչ յուսով ,

Եւ փուշերուն մէջ կը ժըպտի մանիշակն՝

Ու ես անվախ՝ կապտնքներէդ զերծուպուրծ

Կը նուազեմ երգը կեանքին :

## ԾԵՐՈՒՆԻ

... եկեղեցիի մէջ : —

---

Աղօթէ' — մէ՛ն մընջիկ ես : —

Ի՞նչ դազափա՛ր արխուր դանդաղ քայլըդ քեզ

Հսու բերաւ , ո՛վ արժգայն ծեր :

Կը խօսի՞ մո՛ւթ եկեղեցւոյն մէջ գուցէ

Քեզ այն Աստուածն՝ որ քեզ մեծցուց , չուառացուց ,

Այն ահաւոր Տէրն որ կ'ալդէ քեզ սարսափ . . .

Կ'անցնին մըտքիդ մէջ կարգաւ

Ցեշատակները փախըստեայ հասակին ,

Կ'անցնին կարգաւ սառնօրէն .

Եւ դեղնութիւնը դըժխեմ հին օրերու ,

Եւ քու կեանքիդ անագորոյն Դողգոթան ,

Մուրացկանի եւ ծառայի քու կեանքիդ :

Աղօթէ . քու հեռաւոր

Առուգութեանդ ուխտերն , յոյսերն ու պատրանք

Խամրեցուցին տարիներն :

Իսկ դուն վըստահ էիր — սըստիդ մէջ կ'երգէր

Եւ կը խըթէր քեզ տայի ճամբուն վրայ

Նախկին սիրոյ մ'աղնըւական երգն առայդ :

Այն ոխերիմ , այն գըժնէ

Բախտին համար որ ամբարիշտ լուծի տոկ

Կը ծըռէր գլուխըդ գոռող ,

Քու ծալրըւած , աըխուր , տասյդ հասակիդ ,

Գըրգլեակներուդ համար նէ քեզ կը սիրէր ,

Եւ հետքերուն հետեւեցաւ քու կեանքիդ . . .

Նըրբահասակ էր ու շէկ ,

Եւ ճակատին վրայ զերդ ճաճանչ կը խօսէր

Իր սիրտը մեծ եւ ազնիւ :

Բաժնեց քեզի հետ բեռն հոգի , տագնապի ,

Աղքատութեանըդ խորուանքներն ու ամօթն ,

Եւ աշխարհի արհամորհու գըթութիւնն .

Յետոյ . . . քնացաւ : Ընկըզմած

Անուշ աշուխն կը փակէր քու համբոյրով ,

Փռքոիկ հարսնուկ թաւամած :

Ո՞ւր կը փախչէր . . . ո՞ր մարզին մէջ խորանդունդ ,

Ո՞ւր ծըւէնին մէջ երկընքին կը զողէր

Բահեմուհիդ սիրտարիիդ ու խարտեաշ . . .

Ալոթէ — մէն մընջիկ ես : —  
Գաղափար շա՛տ տըլառ գանդաղ քայլըդ քեզ  
Հոս բերաւ , ո'վ գողդոջ ծեր :  
Կը խօսի՞ մութ եկեղեցւոյն մէջ գուցէ  
Քեզ այն ահեղ տէրն որ տըլաւ քեզ սակայն  
Դըժբախտութեանդ ատեն ժըմիտը նէրա . . .

Անդորրութիւն , վոթորիկ  
Ցընդեցան , օրդ ա՛լ իրիկուն է եղած ,  
Հոս ոչինչ չի՛ մընար քեզ :  
Վրադ՝ մուրացիկ , ծառայ , խոտուած անորդուած՝  
Ողընդըժնեայ բախտի մը խրոխտ գաւազանն  
Անդուլ ճընշեց ծանըը . . . սակայն սիրուեցա՛ր . . . :

## ԲՐԻՉԻՆ ԵՐԳԸ

Կարծըր սուրն եմ որ կը ճեղքէ հողակոշտն .  
Անդիտութիւն եմ եւ ոյժ :  
Կը ճըչէ քաղցն իմ մէջս , արփին կը բուքնկի ,  
Թըշուառութիւն եմ եւ յոյս :

Ես խարազանը կը ճանչնամ ատրաշէկ՝  
Կիզանուտ կէս օրերուն .  
Հովտին վըրայ ճայթուլ ճայթուղ փոթորկին  
Անդերուն շեշտն ու սըլաք :

Ես կը ճանչնամ բոյրերն աղատ ու բեղուն ,  
Զորըս մայիսն յաղթական  
Կը բըղիմեցնէ գետնէն՝ բուրեան պատեներով ,  
Միջաւաներով , համբոյրով :

Գործովն ամէն ժամու , տմէն բռպէի  
Աւելի սուս կը շողամ .  
Համակերպուած , տմենալօր , տոկուն պինդ  
Կը հերձում կա'րծըք երկիրն :

Խառնափշնդոր , ցած տուներուն մէջ յուսի  
Եւ կոշտ կոպիտ պանրատան ,  
Ուր ճաթըռատձ փեղկերէն ներս կը սողայ  
Զըմեռնակոն ցուրտ քամին ,

Ուր կ'որջանայ տնդործութիւնը կրակին  
Խանձողին վրայ ճարճատուն ,  
Ուանցագ մոլթախտը կ'արանի դալկահար՝  
Նիհար՝ վրտիտ դէմքին վրայ ,

Ներս կը մըտնեմ ու կը նայիմ : — Մեկուսի՝  
Յայգին մէջ խոր եւ տհեղ՝  
Որ կը փըռուի դաշտագետնին վրայ տամուկ  
Եւ ծըխամած սենեակին ,

Մինչ կը ցընցէ բըրընձնոցին տենդը բորբ  
Իոշկոձուած էգ մարմիններ ,  
Եւ չին լըսուիր բայց թէ խաղերը խըռոտտ  
Խորդացող խոնջ մշակներուն ,

Կը հըսկեմ ես , եւ իղձ մը զիս կը վառէ .  
... կ'երագեմ նոր արշաւոյմն ,  
Երբոր կանգուն զերդ գեղջկական ոսկեվառ  
Ջինջ ու փայլուն արեւում

Որ կ'ընէ օդն ոսկեցընցուզ — ներշընչաւ  
Ժողովուրդէ մը ճօճուած ,  
Պիտի ելլեմ չըքնազ կետնքով , կորովով  
Արգասաւոր բունծերէն :

Բայց պիտ' ըլլան սուրերը սուրբ արիւնէ  
Եւ գրօշակները ճերմակ .  
Պիտի սատիկ ատելութեան օձը ժանտ  
Հարուածներուն տակ հըզօր .

Եւ երկրէն՝ յագ ու կըշտապինդ հաշտ սիրով ,  
Վարդ բուրելով քաղցրահոտ ,  
Մաքրագործուած նոր՝ բոցանուտ աշխուժէն  
Մըցումներու եւանդուն ,

Մինչեւ կապոյտ երկինքն ալմուկ մը բոլոր  
Մարդկային բիրտ Ճայներու .  
Պիտի ելլէ իբրեւ օրհներդ մ' եւ հեծում .  
« խաղաղութելն ... գո'րծ ... հա'ց ... »

Զիս կը սեղմեն , զիս կը ծածկեն , կը բանտեն ,  
Կ'լըսեմ շունչերը կերկեր ,  
Լալօնքն երկոյն՝ որ կը հընչէ մութին մէջ ,  
Հառաջանքներն , յիշոցներն :

« Կու գանք , կու գանք մենք անեցուկ տուներէ ,  
Մահիճներէ անհանդիստ ,  
Ուր ընկճըւած մարմինը քիչ քիչ կըքած  
Կը կորոնայ կը մեռնի !

Կու գանք անել վորոցներէ , որջերէ ,  
Եւ խորշերէ թաքթաքուր ,  
Եւ կը ձբգենք երկրի վրայ ստուեր՝ մ' անհեթեթ  
Վըտանգներու եւ սուգի !

Փընտուեցինք մենք մտաւորական մ' հաւատքի ,  
Եւ անիկա մեզ մստնեց .  
Փընտուեցինք սէրն հաւատացող , յուսացող ,  
Եւ անիկա մեզ մստնեց :

Փընտուեցինք գործը վերածնող՝ կազդութիւն ,  
Եւ անիկա մեզ մերժեց :  
Ուր է ուրեմն յոյսն , ուր ոյժ ... գըթութիւն ...  
Մենք պարաւածներն ենք բոլոր !

Հարիւրաւոր , հազարաւոր , բիւրաւոր ,  
Անծայրածիր խումբեր են :

Ունին շարքերը խուռախիտ՝ հեռաւոր  
Որոտներու դդ՛ըդը խուլ :

Կը յառաջեն հիւսիսի խիստ հովին տակ  
Գուգաչափ՝ յամըր քայլով :  
Մերկ է գլուխնին եւ ըզգեսանին՝ տառատոկ ,  
Տենդոս նայուածքը իրենց :

Զիս կը փընտուեն անոնք : — Հասած են բոլոր : —  
Ծըփծըփալով իբր ալիք՝  
Կերպարանքներ գորշ եւ դէմքեր հալումաշ  
Զիս կը պատեն խուռաներամ ,

... Մեր շուրջն ու վրան՝ ոսկեղջն , մեծ լողավն մէջ  
ձաճանչագեղ տրեւուն ,  
Կը թըռչի ճայթ ի ճայթ լայն երգն հըրժուագին  
Աշխատանքի , համբոյրի :

Օձ երկաթեայ , շոգին կ'անցնի թընդորոտ  
Կոմարին տակ լեռնային ,  
Ուազմիկ փողով արուեստն հըաւէր կը կարգոյ  
Բաղրւկներուն , միտքերուն .

Բիւր բերաններ սիրով երար կը փշնտուեն  
Խանդաղակաթ՝ կտթոգին ,  
Կը խոյանան հազար վեհանձըն կետնքեր  
Հալոցներում հըաւուցիկ :

Եւ անօգուտ ենք մենք . . . եւ ո՞վ նետեց մեզ  
Այս դըժընդակ երկրին վրայ ,  
Ո՞վ մեզ զլացաւ սըրտին հաւաչը , եւ ո՞վ  
Մեզ կը խըւէ , կը զգեանէ . . .

Վրանիս ի՞նչ ո՞խ կը ծանրտնայ . . . Անծանօթ  
Ի՞նչ ձեռք ըզմեղ վրասրեց . . .  
Կոյր բախտն ինչո՞ւ մեզ կը գոչէ . զո՞ւր : - Դժութիւն  
Մենք պարտուածներն ենք բոլոր :

## ԶԵՐՔ ԱՏԱՄՆԱԽԱՌՆՈՒՄԻ ՄԷՋ

Փոկն հիւ կու գոյ , կը ճըռընչէ մեքենան .  
Աշխատանքէ անխոնջ՝ երգեր բերկրալից  
Կը հընչեցնեն գործաւորք :

Բոյց ճիչ մ' ահա կը բարձրանայ խօսկան ,  
Եւ կը թըռի բզըկտող կաղկանձն երէի  
Անտուին խորքը խոցուած :

Խաւնում մը սո՞ւր ատումներու կը կըրէ ,  
— Զուառական կին , խարտիշագեղ , կըրձատուած . . .  
Ցազաւուած ձեռք մը իր մէջ :

Փոկն հիռ կու գայ, կը ճըռքնչէ մեքենան .  
Գրդաւորները սակայն ձայնն իրենց բիրտ  
Զեն ճըգեր մ' լ երգերու :

Կը կայլտկէ արտասուախառըն քըրտինքն .  
Հեռուն շարժիչը շառաչուն կը պատմէ  
Տընրազդեցիկ զըրոյցներ :

Եւ կ'երեւայ անդուր պըղտոր աչքերուն ,  
— Խարտիշագեղ ու կըրճատուած դըժբախտ կին . . .  
Այն յապաւուած՝ խըզուած ձեռքն :

## ԿԸ ՇԱՌԱԶԷ ՄԵՔԵՆԱՆ

Կը շառաչէ մեքենան : — Շա'չը պերճ՝ լայն  
Կը բարձրանոյ գոռալով .  
Զերդ անգղ հըզօր՝ որ դէպ ամպերն ոսկեղէն  
Կը սաւառնի օդահերձ :

Կը շառաչէ մեքենան . — ճիշն է վայսագ  
Անո՛ր որ շունչն աւանդեց  
Ատարներուն մէջ իր, անո՛ր որ առոյդ  
Կեսնքը թողուց ջարդուփշուր :

Կրակի, փոկի, պողովատի, մամկակի ,  
Պարոյքներու ահեղ աէը .  
Բընչող փունչող հըբէշն՝ արթուն տեղոյն մէջ  
Կը մնի անհուն խօշիւնով .

Մոլիւ, քըրքջալ, բռընկի՛ւ հըսուտ, դանդաղիւ,  
Սանձուել ճուխչով, կանդ տոնել,  
Վերյաթակիւ, քակուել, զըրկել դէպ երկինք  
Հուռուսն՝ հուռուսն նախազգած.

« Ալսոյեաններ դուք ապագայ գործերու »  
Ազնիւ ագոնն իջէք, օ՞ն,  
Սղոցի, բրիչի, տապարներու, սըւինի  
Զեղ կը կանչէ կափն համեստ :

Կեանքով եռուն զեռուն երակն ուռուցիկ,  
Դէմքն արեւէն համբուրուած,  
Շընչելով զուարթ սիւքերու բոյրն անուշակ,  
Սընած հողէն արգաւանդ .

Թանդըքնեցէք, ո՞վ նոր սլացքի բմբիշներ,  
Զեղ կը սպասէ դարն աղատ . . . »  
. . . կը շառաչէ մեքենան . շեշտ կը սլանայ  
Երկինք հուռուսն նախազգած :

## ԳԵՂԶԿՈՒՅԻՆ

Կ'ոլորուի թելը, կըկոցներն հիւ կու գան,  
Տասնութ տարսւ եմ կ'երդեմ .  
Ունիւր կարկան մ' ու սէր մ' եւ զոյդ մ' աղուրը աչք .  
Ճամկաւէտ է զգեստը ու չե՛մ ճանչնար լաց :

Եթէ իմ շէկ մազերուս հիւսքը քակեմ,  
Ուր կը շողայ նշոյլ մը ջինջ ,  
Ինձ սեւեռուն նայող աչուին կը բռընկի  
Կայծով մ' եւ կուրծքն ալ ցընցումով մ' ելեկտրեայ :

Կ'անցնիւր. անփոյթ սակայն՝ քըթին լսընդալով  
Փորձիչներուն շաղակրատ .  
Կը պահեմ իմ սիրայս բոլոր համբուրներս ,  
Չարժեր ժլպիտն անոր աշխարհն համօրէն :

Կը սիրեմ զայն . — դասբնոցին տէրն է անի ,  
Ինքն է մուրճին թագաւորն ,  
Ուժեղ ու բարձըր , կաշմբըուն ու չըքնաղ ,  
Որուն քով ես փոքրիկ աղջիկ մը կը թուիմ :

Երբ կը ծեծէ տնի երկաթը հրաշէկ՝  
Հընոցին դէմ բացաբնը ,  
Եւ կը բակին ցոլքերն ունի դէմքին վրայ ,  
Եւ պարանոցը մերկ կ'ոյտնու ուռուցիկ ,

Կ'ուռեցընէ հըպարատութիւն մը սէգ զիս ,  
Եւ կը մոռնամ ամէն ինչ .  
Ոնիկա իմ դեւս է , ինչպէս իմ Աստուածս ,  
Եւ լոկ ինծի , ինծի համար կ'ուղեմ զայն :

Եւ մաճարդիս մէջ եթէ զինքն ըսպասեմ ,  
Ու ժամն անցեր է արդէն ,  
Մարդակ մ'իր մէջ կը խեղդէ շունչըս կարծես  
Եւ հոս ծոցիս մէջ դըժնիկ ցաւ մը կը զգամ :

Բայց սանդուխին վրայ կը հընչէ քայլ մ'արդէն ,  
Եւ կը բացուի դուռն ահա ... .  
Կը ձերմըկի շուրթըս , ձեռուխս կը դողայ ,  
Բայց թեւ ունին ոտքերս տռջին վագելու ...

Փոշէն սեւ եւ տարփանքէն լուսաշող ,  
Յոզմած դադրած եւ ժըպտուն ,  
Զիս իր ուժեղ տարփոտ գըրկով կը սեղմէ ,  
Եւ իր սըրտին զարկը սըրտիս վրայ կը զգամ . . .

## ԺՈՂՈՎՈՒՐԴԻ ԾԱՂԻԿ

Դուն զայն տեսա՞ր երբեք . . . պըղինձ կը թըսի  
Կարծես իր մորթըս սեւուկ ,  
Մերկ յարդի վրայ կը պատկի այս դէցուհին ,  
Աստուածուհի մը խօսկան ու խանձած :

Միշտ կը ժըպտի , 'ւա՛յնքան ձերմակ է ակատն  
Եւ շըրթունքն ա՛յնքոն կարմիր ,  
Որ կը գըրգուէ քեզ համբոյրի — Սըրտիդ մէջ  
Լուսեղ աչքին մեծ թովչութիւնը կը զգաս .

Եւ ամբոխու՞շ մ'որ չես կընար բացատրել ,  
Կը ձանկէ քո՛ւ աղիքներդ .  
Բայց ան աղուոր ըլլան երբեք չիմոցաւ ,  
Եւ կը սիրէ երկրի վըրայ միայն զի՞ս . . .

Ամէն իրկուն՝ ան առանձին կը սպասէ  
ինծի ճամբուն այն անկիւնն :  
Երբ կը տեսնէ զիս՝ իր աչուխն կը վառի ,  
Եւ իր ժայնիկը մեղեդի կը դառնայ ,

Եւ ականջիս հազար բաներ կը հըժծէ  
Ամէնքն ալ խենդ ու պարզուկ :—  
Եւ իր սըրտին արագ տրոփիւնը կը դգտու ,  
Եւ սիրակաթ շըրթներուն շունչը տաքուկ :

Եւ ես թէեւ ըլլամ հարուստ մի միսյն  
Զոյգ մը կարշնեղ բազուկով ,  
Կը զգամ որ ան քովս երշտնիկ պիտ' ըլլայ ,  
Եւ ոչ ոք զայն պիտի կորզէ այս գըրկէն . . .

. . . Գիտե՞ս . . . ըսին օր մը թէ զինք կը խարեւիր ,  
Ախոյեանին անունն ալ  
Ըսեր էին իրեն :— Լըռիկ կը մեկնի ,  
Մազերը ցա՛ն ու ցիր եւ շունչը թասուն :

Զայն կը տեսնէ , կը սպառնայ , մա՛զ կը փետէ ,  
Դէմքը կ'աւրէ խածուածքով .  
Զըւանաբեկ անզուսպ ձիու մը նըրան  
իր բարկութիւնն ամբողջ անսանձ կը վարդէ :

. . . Երբ կը դառնամ իրկուն՝ ինծի կ'փաթթըւի  
Բոլորովին դող ելոծ ,  
Եւ իր ամէն ցասոյթ մարող ձայնիկով  
Եւ աղերսող ու թաց աչքովն իր խոշոր ,

Անսեթեւեթ , գիսախըռիւ , երկընչոտ ,  
Զընաղագիեղ՝ տարփանքէն ,  
Խոնարհ նըման գերուհիի սիրաբորբ ,  
Մողիչ , դիւթիչ ինչպէս ծաղիկ նորափթիթ ,

«Ներէ՝ ինծի» , կը մըրմընջէ , — իր ժեռքով  
Զիս գրգուելով սիրակաթ —  
«Զիս մի՛ լըքեր , ինէ հեռու մի՛ փախչիր . . .  
Վըրէժս առի վասնզի քեզ կը սիրեմ :»

Կ'ողջակուրուին ժըպտելով կանանչին մէջ կենդանի  
Սիրահարներն առոյդ զոյդ ,  
Ծիծեռնակի մինչ գեղգեղն հեռուն կ'երթայ կը կորսուի  
Երկինքներու կապուտակ կամարին տակ դըմերթարդ :

Եւ ամէն տեղ ծըմակին մացառներուն մէջ թաւուտ ,  
Ծաղիկներու բաժակին մէջ ու խարտեաշ հունձքերուն  
Եւ թաքթաքուը բայներուն ,  
Կ'եռայ համբոյրն որ կու տայ կենդանութիւն բեղմնաւոր :

Ուկեփողփող հասկերուն միջեւ , հանդէալ հրատուչոր  
Արեւակին որ ամբողջ հովտին կըրակ է տըւեր ,  
Ակօսին մէջ ծըխամած  
Նէրս տաքուկ բերանին վըրայ համբոյր մը դըռշմեց :

Երկինքն անամպ կը ժըպտի , կը ժըպտի հասկն սսկեթայր  
Յակըշտակուած տմոլին .

---

Մաքուը , առողջ համբոյրին շուրջն օրհներդներ կը կարդայ  
Համաշխարհի կետնքն հըզօր ու կորովի շեշտերով :

Արիւներանդ շափրակները կը բուրեն նորափթիթ ,  
Զերդ տարփանքով սըրթացող Եւ հատկըլեալ բերաներ ,  
Թուրմ , թաթաւուչ օդն ի վեր  
Կը բարձրանոյ ծաղկաւէտ երկրին նըւագը ցընծուն :

Վաճիտ մարզերն իս կը քաշեն՝ չե՞ս գիտեր .  
Չե՞ս գիտեր զիս կ'առէնքնեն ջինջ աւազներն  
Արեւակէն խանձուտած :

Եկո՛ւր , որ ես ճապուկ գաւակըդ ցատկեմ .  
Թուխ երիվար , դռոթէ՛ դռոթէ՛ թընդատրով ,  
Եւ գետինները լափէ . . .

## ԱՐԱԲ ԶԻ

Բացաստանե՞րը կ'երաղես դուն գուցէ  
Դեղին , եւ կամ գուցէ մարգե՞րը տօթուտ  
Արեւակէն խանձուտած .

Աւազուտնե՞րը լսոն խարշող կըրկներեւ ,  
Վրշնջող յանդուգըն ձիերու արշաւնե՞րն  
Հայրենական հողին վրայ :

Երբ կը ցընցես թաւ բաշերուդ կոհակներն  
Ու կը դոփէ հողը թաթոււըդ ռազմիկ  
Ու կը խածնես զուն պախուցդ ,

Երբ կը վրընջես խըխընջիւնով մը վայրի ,  
Ճամբորդութեան մը նոր փափաքն յանկարծոյն  
Կը բըռընկի ծոցիս մէջ :

Փախիր դիւրերը լըճացած մէգերէն ,  
Մարդերու այս անարդ գրոհին վըրայէն  
Վազէ՛ վարդէ՛ քառարով :

Սրավար թուիչըիդ մէջ թաւուտները ձեղքէ .  
Փախի՛ր , հովտէն՝ պուրակներէն արշաւէ .  
Ազատ եւ տէր թագաւոր :

Զըդէ ետեւըդ անդունդները վախուտ ,  
Ուռած հեղեղն ու պատաժուկը սոլուն ,  
Կոխէ՛ ծաղիկն առաթուր :

Օ՞ն , միշտ յառաջ , եթէ երկայն է ուղին ,  
Մինչեւ որ հետը փոշիին մէջ լինար ,  
Ո՞վ իսր նըժոյդ օդապար . . .

Ո՛վ հանդարտիկ լրկուններու բոցեր վարդ ,  
Ո՛վ սըրբենի արմաւենեաց տեսիներ  
Յոլացած ծոցը ծովուն .

Ո՛վ ժայռուտ՝ կոշտ կիսադէմքեր լեռներու ,  
Ո՛վ սաժագոյն հորիզոններ՝ թըրթըռուն  
Արաբական վէպերով . . .

Կը ցընցըղկէ կայծեր աւազը հրանուտ .  
Ահմէտ , վարդէ . . . պախուցաթափ ոտնատրո'փ  
Դրսնդիւնն ա'լ կանդ չառնէ թող .

Դէպ անծանօթը խոյացի'ը , սըլացի'ը .  
Թող'ւնցքս ամէնուն՝ եթէ փըչէ երեսիս  
Ազատութեան հովն անուշ . . .

## ՔԵԶ ՄԻԱՅՆ

Հոս . . . քեզ միայն , քեզ միայն : — Ո՛ր , թոյլ տո'ւը , թո'յլ  
Որ սըմտիդ վրայ զեղում բոլոր հեծումներս  
Տարիներէ հետէ կուրծքիս մէջ կուտուած ,  
Բոլոր հոգերն ու տենչանքները թաքուն . . .

Արտասուքի պէտք ունիմ :

Թու բարախուն ծոցիդ վրայ , ո'հ , թոյլ տո'ւը , թո'յլ  
Որ հանգչեցներ ես իմ գըլմիկը յոգնած ,  
Ինչպէս ճընճուկը երկլնչոտ՝ թեւին տակ ,  
Ինչպէս ճըղէն քաղուած վարդիկը բոսոր . . .

Խաղաղութեան պէտք ունիմ :

Երիտասարդ ճակտիդ վրայ , ո'հ թոյլ տո'ւը , թո'յլ  
Որ ես Ճընշեր շըրթունքս հրավառ ու դողդով ,  
Ու ես հըծծեր քեզի այն խօսքը միակ՝  
Որ վայրկեանի մ' համար քեզ ինձ շըղթայէ . . .

Ո'հ պէտք ունիմ ես սիրոյ :

Զայն պիտի քովս պահեմ յաւէտ : — իրիկունն  
իր թաթիկները խաչաձեւ պիտի դնեմ,  
Բաելով հետն՝ իրեն համոր ցած ձայնով  
Դեղեցկառն տարիներուս ալօթքիկն :

## ԹՈՅԼ ՏՈՒՔ ՄԱՆԿԱՆՑ

Ո՞հ, Երևանի բան է առ առ առ առ առ առ :

Վ. ՀԵՂԻՆ

Եթէ երբեք գլուխն ուղիի մ'ամսոյի  
Կամ թէ զըւարթ եւ անտարբեր երկրի վրայ  
Լըքուած թողուած անտէր տըզու մ' հանդիպեք ,  
Դէմքը տըժգոյն եւ աչուըները շըլոր ,

Որ մօր մ' համբոյն ու խրամն ըլլայ կորուսած ,  
Եւ գագաղի մը վըրայ լոյ յիշատակն  
Ամենէն սուրբ եւ ամենէն սիրելի ,  
Ո՞հ , զայն ինծի՛ բերէք . . . Որդիս պիտ' ըլլայ :

= 66 =

Իրեն ըսեմ պիտի հեզիկ խըստութեամբ  
Բարձրոցուցիչ ու մրիթարիչ խօսքը ես ,  
Իրեն համար պիտ' բւնենամ իր մեռած  
Մօրկան գընդուանքը նախանձու եւ արթուն :

Կետնքն աշխատանք է պիտ' ըսեմ ես իրեն ,  
Խաղաղութիւնն է պիտ' ըսեմ ներման մէջ ,  
Ինչ որ արդար է , ինչ որ մեծ ու բարի  
Իր քաղցը հոգին պիտ' անսնցմավ զարդարել :

Մըտածման ո՛յժը՝ զոր Աստուած՝ ինձ տըւաւ ,  
Պիտի հեղում բոլոր անօր մըտքին մէջ ,  
Պիտ' անօր մօտ հանդարտօրէն թօթափէ  
Իր ծաղիկները կեանքս ամիոփ ու դունատ :

Մինչ ես մէտ դէպ ի մոռացօնք՝ պիտի դնեմ  
Գլուխը գըդակ եւ աչուըներս՝ ակնոցներ ,  
Ան պիտի վսեմ ձըլատուաներով բարձրացնէ  
Իր բաղուկներն յոգնութեան , սի՛րտն առ Աստուած :

= 67 =

Պիտի վըստահ քալէ ան դէպ արշալոյս ,  
Տիեզերքին մէջ կենսակոն ընդիմու ռնում ,  
Անհանդարտ՝ ժիր ճընձղուկ դարձած դէպ արեւ ,  
Արեւուն մէջ փըթթող ցօղուն նորաթըոյս .

Եւ ես պիտի խաղաղութեամբ մեռնիմ , ե՞ս ,  
Զի պիտի զուր կըրած չըլլամ , զո՞ւր սիրած .  
Եւ զաւակի մ' ու զինուորի մը կուրծքէն  
Պիտ՝ հառաջանք մ' իյնայ շերմիս վըրայ բաց :

## ՄԱՅՐԱԿԱՆ ՕՐՈՐ

Երբ՝ երջանիկ մոնուկ՝ քունի փափաքով  
Կը յանձնէի ես ինքըզինքըս բարձին ,  
Երկայն ցագերն իր ասեղին վրայ ծըռած  
Կը հըսկէր մայրըս արթուն :

Ան երգելով կը հըսկէր — քա՛զըս ու գողտըիկ  
Ըղձանուշի մը սիրուն երգն էր կարծես .  
Ոյր յիշատակն աղօտ դեռ եւս կ'ամնքէ  
Իմ մէջս հոգիս խուզվայոյզ :

Կը ցընդէին լուութեան մէջ յա՛մըս նօթերն՝  
Դողդըզալով կարծես ներքին քաղցրութեամբ .  
Կը ցընդէին լայն մլթութեան մէջ մրափուն՝  
Ինչպէս թեթեւ փայփայանք :

Կ'երազէի սակայն ես : — Շուրջն օրբոցիս  
Կը թեւածէք հրեշտակներու պար մ' հեղիկ ,  
Ուկեպըստէ՝ չըքնազ , մանուկ հոգիիս  
Սիրոյ վըրայ խօսելով :

Ա'ւ չես երգեր , բայց սաւուցիկ ձըմրան մէջ  
Անդութ խարսւանքը կը ճողքէ անողոք  
Խոնջ ծերութիւնդ եւ ապիկար՝ փըշըւած  
Երիտասարդ իմ հասակս :

★

Արդ մայր իմ չե՛ս երգեր այլեւս : — Մի տու մի  
Ցընդեցան խինդ՝ բերկրանք — անդորը սակայն  
Չուառութեանց մէջ , թըշնամանաց ժանտ բախտին  
Զըկարդոցիս բնաւ անէծք :

Բայց ես սըրտիս խոր՝ դըժընդակ ցասումով ,  
Ե՛ս կը պարսեմ նենդ սլաքներուն դէմ բախտին ,  
Քարուակոնքին , եւ չուառութեան ուաշխարհ  
Մարտահրաւէր մը խըրոխտ :

... Սակայն երբ իմ տըժգոյն ու խիստ ճակատիս  
Կը նայիս , ո՛վ մայր իմ , լըուիկ ու մընջիկ ,  
Եւ կարծես դառն յիշատակաց մէջ սուզուած՝  
Կը հառաջես ետքն երկչոտ ,

Անուշութիւն մը հեռաւոր յուշերու ,  
Դաշնակութիւն մը զարկերու գաղտ զանխուլ ,  
Զիս կը դըրդեն փընտուելու քու դըգուանքներդ՝  
Բարեգաւատիկ , խանդակաթ :

Թերասսուերին մէջ քաղցր՝ անդորը ժամաւն ,  
Քովիկըդ՝ քու նայուածքիդ տակ սիրակաթ ,  
Քերթող ըլլալս պիտ՝ ուզէի մոռնալ . մայր ,  
Եւ դառնալ տղայ մը մանուկ :

Պիտ՝ ուզէի լըսել՝ դեռ յա՛մը օրօրներն  
Որ օր մը ծռած օրբոցիս վըայ հանդարտիկ ,  
Անդորըրաւէտ լայն մըթութեան մէջ մրափուն  
Կը յանձնէիր թուխ օդին .

Եւ քու ճակատդ համբուրելով ըսպիտակ ,  
Համոն'կ սիրոյ տըխրութիւնով գունաթափ ,  
Բաղրուկներուդ մէջ զերդ մանկիկ մը յոգնած  
Նընջել՝ նընջել տակաւին :

## ՓՈՅՈՐԿԻՆ ՄԷՋ

Երբ կը մնւընչէ գիսաճապաղ փոթորկին  
Սըրտալըտութիւնն ու կը դեղնի մութ կապոցան,  
Եւ եւոլոս զերդ կատաղի չուանաբեկ  
Կը շըչէ բորբ փայլակներու շողիւնով,  
Դիտ' ուզէի փոթորկումին մէջ մրըրկին,  
Սըլտքներու մէջ սակի ,  
Կորսուիլ համբուն , կորսուիլ հեռուն ու հեռուն  
Այսպէս սըրտիդ վըրաց կիա :

Երկնի ուերկը ջերմագին այս տենդին մէջ ,  
Հե՛տըդ՝ մըզուած անհունութետն մէջ անծայր ,  
Ըսել քեզ մարտն՝ հին ու կամշոտ , զոր իմ մէջ  
Զես կասկածիր դուն եւ Աստուած չի գիտեր .  
Շուրջըս հովին սոյն ու շըչումն , աղջամուղջ ,  
Մոլուցք , բոմբիւն , շառաչիւն .  
Ոտքերուս տակ քանդում , գերփում , արհաւերք ,  
Գլուխըս սըրտիդ՝ սըրտիդ վըրայ :

## ԼՈՅՍ

Խուրձ առ խուրձ կը հոսի  
Հանդարտիկ օդն ի վար .  
Կ'երգունէ , կը կայծէ ,  
Կեանք կու տայ կանանչին  
Քընքշենի զովութեան ,  
Կը պըճնի ցընծագին  
Երկընքի ուերկը մէջ  
Յաղթական , անըսքող ու տաքուկ :

Մարդումներ ծիածան  
Կը պարեն ալեաց մէջ ,  
Հարսնիքներ՝ խարսեշիկ  
Թիթեռի ու վարդի ,  
Հեթանոս կեանքն անյշ  
Կը բըղինէ դուրս վըճիտ  
Ծաղկներու համբոյրէն . . .

Կը ցընծայ մէն ինչ , սէ՛ր . . . կը գոչէ :

Յոյսն հոգւոյս մէջ կը զգամ  
Կը հոսի քաղցրածոր ,  
Ապրելու անսահման  
Խինդն՝ հըրձուանքը կը զգամ .  
Իբր հոյեր ծիծառի  
Երազներ ծիծազուն  
Ճաճանչուն ու լուսեղ  
Կը թըռչին հոլաթեւ . . .

Հարուստ եմ հանճարով , արեւով :

## ՏԱՐ ԶԻՍ

Ո՞հ , տա՛ր զիս վե՛րը , լեռներու միջեւ վերն ,  
Ուր սառն յաւերժ կը կարծրանայ շողշողուն ,  
Ուր ճեղքերով հորիզոններն երկնագոյն ,  
Կը պարզէ իր հընչուն թեւերը արծուին .

Ուր տիղմ ու ցեխ չէ գետինն , ուր աշխարհի  
Այլ եւըս չի՛ հասնիր ինձ ձայնը ժըպիրհ .  
Ուր նըւազ ծանը ըզգամ , նըւազ դըժընդակ  
Զիս կորացնող կը քող այս չոր խաչին ըեւն :

Ո՞Շ , տար զիս վերն՝ ուր կարենամ սիրել քեզ  
կը ծու սիւքին մէջ լեռնական , շուրջս արշտակ  
Ու եղեւին , եւ գինովցնել սիրտդ՝ հոգիդ  
Ժըպիտներով արշալյսի , գըգ-ռւանքի . . .

Հոս մէ՛գը գորշ կը լըճանայ սըրտիս վրայ ,  
Բըընձնոցներուն մէջ կը մեռնի քերթութիւնն ,  
Հոն վե՛րն ըզքեզ կ'ուզեմ սիրել , լեռներուն  
Անմահ լուռւթեան մէջ , ո՞Շ , զիս վե՛ր տար , վե՛ր տար

## ԵՒ ՍԱԿԱՅՆ ԶԵԶ ԴԵՌ ԿԸ ՏԵՍՆԵՄ

---

Եւ սակայն ձեզ դեռ կը տեսնեմ , հէ՛ք խուցեր ,  
Մաքուր , կոկիկ սենեակիկներ իմ մօրկանա .  
Ո՞Շ , իմ ծոցիս մէջ յայսերաւ ի՞նչ ամբոխ  
Երազուճոխ կը մեկնէի երբ անկէ . . .  
Եւ սակայն ձեզ դեռ կը տեսնեմ , հէ՛ք խուցեր :

Ո՞վ ջինջ մահիճ՝ ուր նընչեցի ես մանուկ ,  
Խաղալիկներ սիրուն , չըքնազ ծաղիկներ ,  
Ասուածային զօրութիւնով ինձ անցած  
Ապրիլներուն վրայ կը խօսիք քաղցրութեամբ ,  
Ո՞վ ջինջ մահիճ՝ ուր նընչեցի ես մանուկ :

Կը նորոգուի յոյսը սըրտին մէջ, սիրուն  
Ցիշտատակներ, ձեզ նայելով — եւ հաւատքն  
Հպօթ՝ չըքնաղ՝ կը կանչէ լուռ շըրթունքին  
Ժըպիտն որ ես կը կաթծէի կորսըւած . . .  
. . . Յոյսը սըրտին մէջ կ'արծարծի նորոգուն :

Հոս լըռութեան մէջ, մայրիկ, քովըդ մօտիկ,  
Դըգուանքներուդ միջեւ գըլուխըս ծըռել,  
Քու ծունկերուդ վըրայ դառնալ ճիղմ մանուկ,  
Հսել քեզի սըրտին անդուսպ թախիծներմ,  
Հոս լըռութեան մէջ, մայրիկ, քովըդ մօտիկ . . .

Ո՛հ, մի՛ թողուր զիս, մի՛ թողուր զիս երբեք,  
Միակ ըսփոփն իւր աըխուր քսա՞ն ամերուս . . .  
Քովիկըդ մա՛յս, գիտես դուն զայն՝ կը մունայ  
Հոգիս բոլոր զարհուրելի տագնապներն . . .  
Ո՛հ, մի՛ թողուր զիս, մի՛ թողուր զիս երբեք . . .

Կը սըփուէ սիւքն անդորրութեան շունչ մ՛ հեղիկ,  
Կը քաբատիք երկնակամարն աստղերով,  
Եւ կը լոռէ ամէն առւայտանք մարդկացին,  
Կը լոռէ հովն ու կը նընջեն ծաղիկներն .  
Կը սըփուէ սիւքն անդորրութեան շունչ մ՛ հեղիկ :

=====

= 78 =

## ԱՐՏԱՌՈՒՑ

---

Կը քըստիլնին տերեւներն յա՛մըր դողով .  
Հովը հըծծող՝ լըւող կանանց անտառին  
Կը պատմէ այս պատմութիւնն :

Եւ կը սկըսի. «Անգամ մը կար ու չըկար . . .  
Եւ դողալով հառաջակուլ սըրթանքով,  
Կանանց անտառն ուշ կը դնէ :

Աղջիկ մըն էր նէ թափառոս ու հրաբորք,  
Կարմիր ունէր բերան ու շէկ ալ մազեր,  
Եւ կը կոչուէր Արտաւոց :

Օք մը սիրեց. — Եղտւ ստընդանք, քաղցրութիւն,  
Եղտւ ժըպիտ ու զառանցանք, ստուեր ու փայլ  
Գինովութիւնն այն սիրոյն :

=====

= 79 =

Սպասեց ուրիշ օր մը , եւ տէ՛ չեկաւ ան .  
Սպասեց երկար տրովուն սըրտով ու լոռիկ ,  
Եւ ան այլ եւըս չեկաւ . . .

Եւ այն ատեն ծռելով սուզուած դէմքը նէ ,  
Ի՞նչ օգուտ կեանքն ըստ քըշել տանելէն  
Աչքն երբ մեռած է ի սպառ :

... Անցաւ շընչիկ մը սաղարթէ առ սաղարթ .  
Անոր անհուն հանգիստի վրայ կը խօսէր  
Զուբը խորունկ ու վըճիտ .

Մուացօնքի վրայ կը խօսէր . . . Եւ կու գար  
Ողբանըւէր մըրմունջ մ' . Ամէն ինչ հանգաւ .  
Աչքն երբ անգամ մը հանգաւ :

... Մեռանելոց ուղղուեցաւ սարսաւագին ,  
Պարզած բուռով անիծելով պաշտելի  
Կուռք մը գրուժան՝ ուխտանենդ :

Ու նետուեցաւ իբրեւ տրբշիու : Ու ցիր ցունդ  
իր ծամերուն , տըլսատուած ձիւն մորմոյն վրայ  
Ալիքը ցուրտ գոցուեցաւ :

Կը պատմէ՛ հովն այս օրինակ : Թանձըր ցազդն  
Ամպածածուկ անտառակին վրայ կ'իջնէ ,  
Որ քըսմնելով կը խօսկա :

Եւ կ'ելէ՛ հովն ահա տակաւ առ տակաւ ,  
Կը կըծէ , թա՛փ կանցնի շըչուն ու շըրջուն ,  
Թեւերը խրոխտ ծեծելով :

Եւ է ողբի մը ձայնը բարձր եւ ուժգին ,  
Եւ է երկար ու հեծող կոծն անձկալից ,  
Եւ կը դողայ անտառակն :

Են տրովիւներ սաղարթներու , յուզումներ ,  
Են բարկութեան իօսքեր շըչուն ու թըռչուն ,  
Հեծկըլտանքներ ու հեւքեր . . .

Տըժգյոյն ու մերկ՝ յիշատակի մը կառչած ,  
Անտառակին մէջ միըրկելով կը շըրջի  
Մեռած կընջ մը հագին . . .

Եւ կարծես խիս տերեւներուն ընդմէջն  
Կը հեծէ . Ո՛չ , չըկայ հանգիստ . . . Աչքն՝ ողջ՝ բո՛ց  
Մահուան մէջ՝ դա՛ռն ըստընգանք :

## ԻՆՉՈ՞Ւ

---

Ա.

Մին քսան տարու է — գեղեցիկ, տարփածու,  
Դաշնակաւոր երգերու քաղցըս վարպետ,  
Եւ իր հրավառ ու ներշընչուած շուրթին վրայ  
Կը ծաղկին լնձ համար նուագներ թըրթըռուն:

Ան որ թըռչուն քերթուածներով կը նկարէ  
Սքանչելապէս գողտը հըմայքները սէրին,  
Ան յաղթըռած, դիւթուած մոգուած եւ հըլու  
Կը դողայ իմ առջեւս տըղու մը նպան:

Եւ կը մընչէ սա խենդ խօսքելն ոտքիս քով.  
Փառքը պիտի տայի անուշ շեշտերուդ,  
Քեզի համար, երկրի վրայ միա'կ կուռքս ու տենչս . . .

Եւ արուեստին քաղցըռութիւնները միադիք,  
Երազներ, ուխտ, ժըպիտ, աշխայժ աւիւններ,  
Բոլոր առջիս կը դնէ, բայց . . . չեմ սիրեր դայն . . .

Կը ցըցէ միւսն իշխանասաստ իր ճակատն  
Խնչպէս մրւըկին դէմ կաղնիի կոճըզ յաղթ:  
Լուռ է — սակայն իր մէջ բոլոր կը կարդամ  
Զանխուլ քերթուածն իր խսոխտ ու սէգ հոգիին:

Ալրոյ վրայ չի' խօսիր — սիրտ չըներ գուցէ:  
Բայց իր նայուածքը սուր՝ հրեղէն փայլստակ,  
Գաղտ գըգուաննքով մը ցաւագին կը կըրկնէ  
Թէ կը սիրէ զիս, եւ թէ ես աղուոր եմ:

Երբ կըրճատ օրն ապակւոյն վրայ կը մարէ,  
Տըժգոյն դէմքիս վրայ պիշ՝ մտածկոտ կը տուայտի,  
Եւ չի կըրնար ըսել ինձ, քեզ կը սիրեմ,

Ես կը ծըռեմ գինովութեամբ յոգնած դէմքս,  
Եւ կը մըդէ տե՛նչ մը զիս ե՛ր թեւերուն,  
Խնչպէս թըռչունը գողդով իր սուլակին:

Դուն կը սուսամ՝ ես կը թըռչիմ, կը քոշքե՞ս  
Դուն՝ ես կ'երգեմ. դուն կը սրտես, կը կըձես  
Եւ կը խածնես, ես կ'անարգեմ քեզ. խանդին  
Ինձ կը ժըպտի հըմայքն ոսկի . կը թաղուիս  
Դուն՝ գարշութեան մէջ մախիզ :

## ՄԱՐՏԱՀՐԱՒԷՐ

Ո՞վ գէր աշխարհ հաշխւներով՝ փաղկետով  
Անած խորամանկ քաղաքացւոց, ո՞վ աշխարհ  
Ճարպապարար մեծահարուստ պորտերու  
Ուաղջիկներու պըչքասէր .

Ո՞վ աշխարհ դու կանաչտխտեալ կիներու,  
Որ ժամը կ'երթան սիրահարնին դիտելու,  
Ո՞վ դու աշխարհ շնորթիւններու, գողութեանց  
Եւ խորտակուած յոյսերու .

Եւ դո՞ւն ես, դո՞ւն, ստախօս աշխարհ՝ որ կ'ուզես  
Դողնալ ինչ գաղափարի արեգակն,  
Եւ դո՞ւն ուրեմն, դո՞ւն թըզուկ վատշըւէր  
Կ'ուզես թեւե՞րըս քըշտել . . .

Ո՞վ սագերու եւ օձերու գէր աշխարհ,  
Աշխարհ դու ցած ու վատ, եղի՛ր անիծեալ,  
Ես գէպ ի ջինջ աստղերն աջուիս պիշ կ'երթամ  
Ճակատագրին ընդ առաջ :

Կ'երթամ ծարաւ լոյսի, անզէն ու մինակ.—  
Եւ ո՞րքան դուն մընաս սկեպտիկ ու գըծուծ,  
Նոյնքան սիրոյ կանխագուշակ խօսքը Գուը  
Պիտի ժայթքէ իմ կուրծքէս . . .

Գնա՛, գէր աշխարհ, գընա՛ ծաւի օդէն դուն  
Պոռնիկներու եւ դըրամի ետեւէն.  
Խարազմնովն իմ բոցահուր տողերու  
Պիտի ճաղկեմ քու երեսդ :

Բայց կը ճեղքէ կ'անցնի շոգին յաղթական  
Ազառաժուտ լերան ծոցէն լայնահերձ,  
Եւ կ'ողջունէ զայն յաղթանակ իր անցքին  
Լուսապայծառ արեգակն :

## ՈՂԶՈՅՆ

Կը մըտածեմ ըմբիշներուն վրայ բրիչին—  
Կըտրիճներուն, որ մուռնչն ամպին ու տօթերն  
Անգոսմելով, կը խլեն այրած՝ խոշտանգուած  
Բունծէն հացիկ մ'ողորմուկ :

Կը մըտածեմ ըմբիշներուն վրայ մուրճին—  
Հանքին վրտիտ ու կորովի 'մբիշներուն,  
Որ չարաշուք ու սեւ ստուերին մէջ անդուլ  
Հառաջակուլ կը թասեն :

... Բոմբիւն մ'ահա կը զեռայ խուլ— կը փռչի  
Կամարն ահեղ շառաչիւնով պախավէժ,  
Եւ է փոշի ամէն ինչ, կոյր վիհ ուերկայն  
Հընհընուքներ ու մահեր ...

Կը մըտածեմ գաղափարի հերոսներն,  
Որոնց ազնիւ միտքը տեսդոտ հոգով վառ,  
Մարտիրոսներ, պետեր, տըգէտ ամբոխին  
Մէջ կ'որոտան ի գուպար :

Կը մըտածեմ աըքնողն, յոգնողն ու մեռնողն  
Անյայտ՝ անխուլ, եւ իմ ծոցէս կը պոռթկայ  
Բարձր աղաղակ մը գոչաւոր երկրի վրայ,  
Ողջոյն Ճեղ, ո'վ հըզօրներ : —

★

Ողջոյն Ճեղ, ո'վ երկաթ կուրծքեր անշապիկ,  
Վինել մարմիններ մըկնեղ՝ կարշնեղ բազուկներ,  
Գործատներու խաժամուժին մէջ մուընչուն  
Վաստակերկ ու խոնջած :

Դուք՝ զորս խրոխտանքը սըրբազան կը վառէ  
Աշխատութեան, եւ պիտ' անոր մէջ սեռնիք,  
Մըտածումի ու տապարի եւ ուռի  
Ժիր ըմբէշներ, ողջ'յն ձեզ :

Աշխատութեան կունեբուն վրայ, գըլսուն վրայ  
Ցաղթողներուն, պարտեալներուն օրհակին,  
Վըճիտ նայուածք անմօհական Աստուծոյ  
Կը նըշողէ արեգակն :

Կ'անցնին խոժոռ երեւոյթով առջեւէս  
Կիսադէմքեր բանուորներու դալկահար,  
Կ'անցնին նաւերը կոշկոճուած՝ բախումէն  
Ելղթայազերծ մըրըրկին .

Եւ խոնջ մանչեր ու ճակտաներ ալեւոր,  
Անկերպարան դէմքեր, կըրճատ մարմիններ,  
Եւ անըսպառ շարքեր արորած՝ փըլփըլկած  
Ու գունաթափ ամբոխի :

---

Կը լըսեմ շա'չ մը ճայներու հեռուէն,  
Բահի, մուրճի եւ տէգերու հարուածներ,  
Ես երկրին կեանք տըւող շունդին մէջ բըռշոռ  
Կ'երգեմ ազատ համարձակ :

Քեզ կ'երգեմ, ո'վ ցըրուած՝ ցաւոտ մարդկային  
Մեծ ընտանիք . . . գընա կըւուէ՛ եւ յուսա՛,  
Փորձէ՛, ջանա՛, եւ մի՛ առներ կանդ երբեք,  
Որովհետեւ կարճ է կեանքն :

Անշարժ հող-գոյն դէմքին վրայ  
 Կարծես պատանք մը կիջնէ  
 Աստուած ստուերին՝ պարապին,  
 Որ Գոլդոթա բարձրացար,  
 Որ խաչն ուսովը տարիր,  
 Որ պսակուեցար փուշերով,  
 Մըտիկ ըրէ իմ ձայնիս,  
 Հուսկ կատարածն հեռացուր,  
 Գըթութիւն . . .

## ԳՅՈՒԹԻՒՆ

---

Ո՞ւ Տէր, որ ինձ կը նայիս  
 Մութին մէջ, քե՛զ կը կանչեմ,  
 Պըդինձ կոչնակն հեռուէն  
 Կ'զարնէ ժամերը . . . Ուշ է .  
 Կը պարզէ ցայդը թեւերն . . .  
 Հիւանդ մօրկանս մնարին քով  
 Ծունը դըրած՝ ջըլածիդ  
 Կ'աղօթեմ ես, կ'աղօթեմ .  
 Գըթութիւն . . .

Տառապողին գըթութիւն,  
 Մահամերձին գըթութիւն . . .  
 Խնողոք ցաւ, դուն ինէ  
 Ի՞նչ կ'ուզես, ի՞նչ փաթթըւէ,  
 Երարէ՛ ցաւով, կորանքով  
 Իր հէք քըսան տարիներս,  
 Տագնապներու խորշուներն  
 Իր ճակատիս վրայ փորէ՛ :

Թող ես սէրէ, բերկրանքէ .  
 Ամէն բանէ զուրկ ըլլամ,  
 Արցունքն ըլլամ' ինձ ընկեր,  
 Միայն թէ մայրըս ապրի . . .

Մօրկանըս գորշ եւ իմին թուխ գըլխուս մըայ  
Տեսայ վըրթան զայրագին  
Տեղատարափը ջաղբին, հորձքը մըըրկին,  
Եւ տադնապները կուտեցին մի առ մի:  
Գըրգւեակներու մէջ՝ աղազուն, անարգուած  
Լացի ցուրտէ ու քաղցէ:

Այսպէս մեծցայ՝ վակուած վիշտի մը մէջ ժանտ  
Լըռիկ մընչիկ ու մենիկ.  
Մեծցայ չորս կողմըս մութ եւ հոս սըրտիս մէջ  
Կատաղի բաղճ մ', ահեղ կարօտ մ'արեւու:  
Զանխուլ լացով ու լըքումով ապրեցայ,  
Կրեցի ւանէծք տեղացի:

Դուն գեղեցիկ, մեծանձն, հըզօր, դուն ինէ  
Աչք կը խընդօես . . . Ո՛հ, նայէ:  
Բախտն եթէ քեզ կը բերէ յոյս ու բերկանք,  
Ինքինքող մի՛ նետեր նըսեմ ճամբուս վրայ  
Խաղաղութեամբ, սիրով հարուստ է երկիրն,  
Գընա՛, տըզայ, ես մարտն եմ:

Վըստահ հօգիու աչքերուդ մէջ կը վառի,  
Եւ սէ՞ր կ'ուզես . . . Ո՛հ, նայէ:  
Մի՛ դուն ուրեմնն ծունկերուս փաթթվուիր,  
Ինքինքող մի՛ նետեր նըսեմ ճամբուս վրայ  
Բախտն եթէ քեզ կը բերէ յոյս ու բերկանք,  
Հեռո՛ւ, հեռո՛ւ, — ես մահն եմ:

Եւ մոյրըս երբ կը մըտածեմ՝ զոր անյագ  
Ցաւ մ'յամրօրէն կը սպանէ,  
Կը մըտածեմ տանըս ակութը մարած,  
Ջըւարթ աշխարհն որ կը խայտայ կը ժըպտի,  
Ամերութիւն մ', ոխ մ'աննըւաճ, մահագոյժ  
Կը պարզէ թուիչքն երգերուս:

Եւ դուն ինէ սէ՞ր կը խընդօես . . . Գնա՛, տըզայ,  
Ծոռցիր զիս . . . չե՛ս գիտեր դուն  
Անձկութիւններն հըրատոչոր հօգիիս,  
Որ կըռուի մէջ է միշտ եւ չ'ամոքիր ընտւ . . .  
Թող որ փախչիմ ես չըսիրուած ու տըժգոյն,  
Ուր բախտը զիս կը տանի:

Թող խիճերու եւ փուշերու մէջ փախչիմ  
Մինչեւ ոք կեանքը մեռնի ,  
Թող ոք փախչիմ ես անդադար ու անվերջ ,  
Տեսդն արիւնիս մէջ եւ սըստիս մէջ Աստուած . . .  
Խաղաղութեամբ , սիրով հարուստ է երկիրն ,  
Գլուհ՝ տըղայ , ես մարտն եմ :

## Ո 9

---

Մերժեցի զայն եւ ըսի . «Քեզ չսիրեցի ,  
Զեմ սիրեմ . ի՞նչ կը փորձես :  
Դուն պիտի զիս չունենաս ոզջ թէ մեռած :  
Պատասխանեց . «Կը սըսես » :

---

Զայն մերժեցի եւ ըսի . «Ոչ — եթէ քեզ  
կը սիրեմ , թո՛ղ Աստուած զիս  
Ոչընչացնէ : Քեզ չընջեցի նոդմեշտ սըսէս . . .  
Պատասխանեց . «Կը սըսես » :

«Ի զուր , ի զուր , ո՛վ տարաբախտ դալկահար ,  
Զուր կը կանչես դուն հոգիս .  
Կը կընքէ սիրտն ինչ ոք շըրթունքը կ'ըսէ . . .  
Ցարեց ան . «Զիս կը սիրես » :

Յընցուած՝ բայց ոչ պարտուած՝ իրեն նայեցայ .  
Յանուն դըժնէ տարփանքիդ,  
Յիշատակին համար մեռած քու մօրկանդ ,  
Ինծի համար ու վիշտիս ,

Եւ Աստուծոյ որ կը տեսնէ , կը լսէ  
Ոմէն ինչ , դառն անցեալիդ .  
Համոր , եւ այս իմ մահացու կարճ կեանքիս ,  
Բախտին դէմ մի' , մի' նդվզդիր :

## ԱՊՐԻԼԻ ԵՐԳ

Թող դիս , մոռցիր . թող ոչինչ քեզ չըբըսնէ ,  
Մէջըդ խօսի՛ հպարտութիւնն ,  
Ըլլա՛մ սըրտիդ թող յիշատակ մ'ունայն սին ::  
Բսաւ անի . «կ'ուզեմ քեզ ::

Զուր անօգուտ այն տենչանքին մէջ բոցուտ  
Կեցաւ մընաց հաստատուն ,  
Ես դեռ ու դեռ կը սուլեմիր իր դէմքին վրայ ,  
«ի՞նչ կը սպասես դուն . . . Ո՛չ , ո՛չ . . . » :

Ո՛վ սէր , սէր , սէր . . . կը զգամ որ դուն բովանդակ  
Աստուծօքն կը բաբալիս արփւոյն մէջ ,  
Լայն եւ ազատ շընչումներուն մէջ հովին ,  
Բուրումներուն մէջ վեհերուն՝ գիրգ ուսանբիծ  
Մանիշակին նախավիթիթ :

Իբրեւ աւելչ կենսատու , տաք ու բերրի՝  
Կ'ապրիս , կ'անցնիս ցօղուններուն նորածիւ .  
Աըտոյաններուն հետ կ'երգես դուն , կը թըռչիս  
Ցանդուգն հըեշտակ՝ մէջն ոսկի հիւզերուն  
Լայս սըմուելով տիեզերքին :

Ո՞վ սէր , սէր , սէր . . . , կը զգամ ո՞ր դուն տպքիլի  
Հըրծուանքներուն մէջ կը յառնես բովանդակ .  
Կու տաս թեւեր հովին , վարդին՝ բռւրումներ ,  
Կ'ծածկես երկիրն համբոյըներով , նըշոյլով . . .  
Բայց մեռած ես սըրտիս մէջ :

---

## ԳՈՐԾԱԽՈՐ ՄԱՅՐ

---

Գործարանին մէջ՝ ուր խօշիւն մը խըռապոտ  
կը ծեծէ լայն կամարը խոր դպղորդով ,  
Ուանիւներուն մէջ ճռնչուն  
Կ'շահագործուի կորովն հազար կիներու ,

Նէ տասնըհինգ տարի կ'ընէ կը յոգնի : —  
կը վազէ ժի՛ր կը կոցին ձեռքն իր ջըղուտ ,  
Եւ դանի չի՛ ցընցեր իսկ  
Շուշնդալից բա՛րձը ձայնը մեծ մըսըսկին՝

Որ կը պայթի շուրջանակի : — Երբեմն ան ,  
Ո՛հ , շատ յօդնած է , շա՛ա յօդնած ու անզօր . . .  
Բայց իր ճակատը տանջուտ  
Կը վերցընէ շե՛շտ՝ համարձակ քաջութեամբ .

Որդին սակայն պիտ' ուսանի : Ահե՛ղ , մե՛ծ  
Պիտի տեսնէ զայն պալագան , եւ բախտն ինք  
Անոր գըլխուն վըրայ թուին'  
Պիտի հիւսէ պառկներ ոսկի եւ դափնի . . .

Եւ կը թըւի ըսել . Յառա՛ջ տակաւին . . .  
Վա՛յ , հազար վա՛յ , եթէ ինայ օր մ' հիւսնդ  
Եւ չկարենայ վերըստին  
Դառնալ իր տեղն այլ եւըս , հէ՛ք եղկուհի . . .

Պէտք չէ , եւ չի' կը ընար : — Միակ իր որդին ,  
Հըպարտութիւնն անսահման ի՛ր չուառութեան ,  
Որուն լայն՝ լուրջ ճակտին մէջ  
Կը գուշակէ մայրը թըւիչքն հանձարին ,

Դպրոց կ'երթայ : — Գործարանին մէջ անի  
Կեանքը պիտի թողու կաթիլ առ կաթիլ ,  
Եւ ջախջախուած՝ ըսպտուած  
Պիտի նուիրէ ինքզինքը զոհ ողջուկէլ .

Եւ ծերութիւնը սառուցիկ ու դողդոջ  
Պիտի ընծայէ զերդ օր մ' հասակը ծաղիկ .  
Առողջութիւն , քաղցր հանգիստ  
Պիտի ընծայէ քեզ , գործաւոր սըրբուհի :

... Խարխուլ մնակին մէջ՝ ուր արեւ չի հասնիր ,  
Սորիլէ , զաւա՛կ ժողովուրդի , որ կը կըես  
Գըրուած ոչքիդ մէջ խոհուն  
Խորհըրդաւոր միսդիկ՝ բառերն հանձարին ,

Եւ քու խըրպիստ մըկաններուդ , նեարդերուդ  
Առո՛ղջ կանա՛նչ կորովին մէջ կը պահես  
Ցանդուգն ու պերճ խոյանքներն  
Անպարտելի անզուսպ զարմին գեղջկական :

Մայրդ իր մահով պիտի բանայ քեզ ճամբայ .  
Իր անվեհեր մարմնոյն վըրայ՝ որ ինկաւ ,  
Համբայր մ'ողջոյն մը Ճըգէ ,  
Եւ խիզախէ դէալ ի գունդերն ոլսերիմ .

Եւ պատերազմ մըդէ ձայնով ու գըսչով .  
Փայլակը բա՛րձը ոլորտներու փողփողուն ,  
Նոր գտգաթներ երկնաբերձ  
Մատնանըշէ դեղեւկոտ հին՝ ծեր դարուն .

Ու դուն մնացիր անքիծ , առողջ ու համեստ . . .  
Գործարանի մ'աղաղակին մէջ արթուն  
Մայրդ եր կեանքին ողջակէզն  
Ասոր համար բոլորանուէր կատարեց :

## ԶԵՄ ԿՐՆԱՐ

Ինչո՞ւ , երբ քաղցր ու կախարդիչ շըրթունքով  
Ինձ կը պատմեն թափառական քու կեանքէդ ,  
Նայուածքըդ քու տարփոտ՝ ծաւի կը ծըծէ  
Կարծես թէ իմ բաքախուն սիրտըս բոլոր . . .  
Ո՛չ , մի կանչեր դուն զիս մեռա՛ծ երազի ,  
Համբոյրներու . . . Ո՛չ , չեմ կը զնար , լուռ կեցիր . . .

Երբ ամիսփուած ու մըտածկոտ՝ կ'ունկընդրեմ  
Զայնդ որ քնարի մը նըմանակ կը թըրթուայ ,  
Ինչո՞ւ համար դէմքիդ վրայ բոց մը կ'եւէ ,  
Եւ կը վաղէ սարսուռ մ'ամէն նեարդերէս . . .  
Ո՛չ , մի կանչեր դուն զիս մեռա՛ծ համբոյրի ,  
Երակներու . . . ո՛չ , չեմ կը զնար , լուռ կեցիր . . .

Ուրիշ բախտ զիս կը հալածէ : — Ո՞՛՛ երբեք  
Հեշտին ժամուն՝ ուր կը մուցուի ամէն ինչ  
Եւ կըտղուցքին մէջ կը ծաղկի փութալէս ,  
Պիտի չըսէ սիրահարի շուրթն . ի՞մ ես :  
Երիտասարդ եւ անբիծ իմ բերնիս վրայ  
Համբոյըն աղէտ մըն է , չարեք մըն է մեծ :

Դուն չե՞ս խորհիր երբեք իմ սէրս . . . պիտ՝ ըլլոյ  
Պաղպաջուն լոյս մ'ուրախութեան եւ փառքի ,  
Ժըպիտ առոյգ կորովութեան յաղթական ,  
Օրհներգ յուսոյ եւ յաղթութեան պերճ նըւագ .  
Մըտաճումով , հոգւով , մըտքով , ոսկորով  
Ցընցուր մ' , յուզում մը մոգական , դիւթական :

Եւ ստկայն տե՛ս , կը վըտարեմ քեզ , ու ես  
Կը զօղիմ՝ խիստ ու մաքուր՝ խոր ցայդին մէջ .  
Մի՛ հարցըներ պատճառը զիս շուրջ պատող  
Այս անսովոր ու բընտառը գաղտնիքին .  
Ո՛չ , մի կանչեր դուն զիս մեռած երազի ,  
Համբոյներու , ո՛չ , չեմ կըրնար , լուռ կեցիս . . .

## ՈՒՐՈՒԱԿԱՆՆԵՐ

Ափը Փըշտող ես ալիքին նայեցայ ,  
Եւ թըւեցաւ ինձ տեսնել  
Ուրուներու գունդ՝ մ' որ մեղմով կը սահեր  
Նինդ կոհակին վըրայէն :

★

Մամուռ հագած էին մինչեւ ուսերնին ,  
Արձակ՝ մազերը իրենց ,  
Եղծուած դէմքեր , աչքեր շըրջած կամ մարած՝  
Ոնոնց ոտքին տակ ջուրն ունէր խոսվայսու՝  
Դանակներու փայլակներ :

Կ'ԵԼԵՇԾ ԹԸՆՔՊԵՐՆ այն շԸՐԹՆԵՐԷՆ դ-ուրս լորժունք  
Եւ հեծութիւն մը խըռապոտ :

Ան կու գար խառըն մուլնչիւնին հետ ծովուն  
Խօսիլ սըրտիս մէջ : — Ես տակաւ առ տակաւ  
Եղնկուըներուս վրայ ինկայ :

... Եւ նայեցայ՝ ուրբուներուն վրայ կանանչ՝  
Կը մեռնէր մուտքն արեւուն .  
Թերաստուերին մէջ հանդարտ ծովն՝ անկողի՞ն  
Մ'ինձ թըւեցաւ նընջելու :

ԽԵՂՊՈՒԱԾՆԵՐՈՒ ՓԸՆԹՈՒ ՆԵՐՄԱԾ ՄԱՐՄԻՆՆԵՐ ,  
Անձնասպաններ՝ ինքղինքնին  
Նետած անմիտ կարգով ջրերուն ու մահուան ,  
Զոհեր կուրծքին մէջաեղը ցուըտ երկաթով ,  
Նաւաբեկներ գիսախուիւ :

Բախն ինծի . «Երկրի վըսայ լ՞նչ կ'ընեն : »  
Ես պատասխան տուի . «Կու լո՞ն ,  
ԿԵՂԾԻՔՆ յաղթող է , ոխն երկաթ կը ճօռէ :  
Երջանկագոյն դուք խութերուն վըսայ ցից  
Ուր կը փըշըին կոհակներն . . . »

Բախն ինծի . «Իջի՛ր , հանդչէ՛ հանդարտիկ  
Լօռերուն մէջ օձապոյտ :  
Թաքըստոցներ են սիրային՝ կոհակնե՛րն  
Անխոյզ , եւ լոկ ոչինչին մէջ կայ հանդիստ .  
Իջի՛ր , — վախճանը հոս է . . . »

կեռւ ճիւղերնին կ'երկարեն ծառերն երկինքն ի վեր սքօղ ,  
Զերդ աղօթող բաղուկներ կը մարտքներու խեղութիւր ,  
Ի՞նչ կը պատժես , ո'վ անհուն ...

... Ամպէ մը՝ ցուրտ լուսընկան կը լըբանէ կը կենայ :

## ԳԻՇԵՐԱՅԻՆ ՃԱՄԲՈՐԴՈՒԹԻՒՆ

Կը մեկնինք . կէս գիշեր է : — Ծոյլ է սակայն մեր զամբիկն ,  
Անիւներուն վրայ խարխուլ կը ճօճոյ սայլն երերուն ,  
Օ'ն , մըտրակէ , սայլապան ...

Մեզի համար՝ աներկիւղ ու զուարթ ճետեր արկածի ,  
Չունի անտառը բոհուննք , ու ոչ ըստուերը վասակներ ,  
Ճամբան չունի քար՝ կոսիճ :

Ջանիսուլ ամէն ինչ ու քուն — օ'ն , մըտրակէ' , սայլապան ...

Լուսնակն ամպի մը մէջէն կը ծըկըլտայ ծիծաղուն .  
Զատուկ պատաւ նենդամիտ մարդագետնին վրայէն թուլ  
Լըբանելով կ'ընթանայ :

Կանգուն՝ յուղուած ու տըժգոյն , աչքըս շըլմոր ու սեւեռ ,  
Մազերուս խուրձը հովին , կը հարցփորձեմ անդունդն ես :  
Կը կըլէ մութն աղջամուղ  
Հոգիներու քէնն , աղօթքն , համբայր սիրող շըլթներու ,  
Արցունք , ոճիր , երազներ , ցնորեցուցիչ գոգուանքներ  
Սէրէ թունուած սիրտերու :

Հառաջանքներ , սարսուռներ կ'անցնին աղջին ընդմէջէն :

«Ի՞նչ կ'ընես , ի՞նչ կ'ուղես դուն ...» կը հարցընեն ինձ՝ ելած  
Պիոդ փոսէն՝ խօլ բոցիկներ թափառ մօտ ցած որմերուն  
Գերեզմանի մը մըթին :  
Զերգիտեր , բախտն է փընտուածս : Ուղին անվերջ է գուցէ ,  
Գիշեր անանց է գուցէ . փոյթ չէ , ունիմ քաջութիւն :  
Օ'ն , սայլապան , մըտրակէ' ...»

Գերեզմանի ողինե՞ր խօլ , ես Ճենէ վախ չունիմ :

Անդորրաւէտ լըռութեան մէջ քընէտծ պարապին ,  
խորհըրդաւոր ուշա՝ արթուն է մատդկային մըտածումն ,  
Ոնժական զերդ հրեշտակ :  
Կը հըսկէ ան , ւ'անութջի ու քաջութեան թեւերով  
Կը քըսուի կայր՝ զաշացու երկրին , արծաթ ամպերուն ,  
Գաղափարին ու փոսին :

Աւերակաց վրայ թըռլ'ը , ո'վ միտք , անմահ զերդ Հրեշտակ ...

## Հ Ա Գ Ի

Մեծ էր 'ւանյայտ : Հանձարի շո'ւնչն աստուածեան  
Կը համբուրէր անոր ճակատն անհանդարտ :  
Գաղափարին երազովն  
Ու գարկերովը մեծցած ,  
Չընաղագեղ , ազնիւ , աղատ , բանաստեղծ ,  
Խաժամուժէն չըհասկըցուած՝ կ'ասլոէր ան :

Անոր տատղերն ու լոյսն — անոր իրերու  
Դաշնակութիւնը միտդիկ՝ վեհ , եռանդուն  
Լեզու մ'անոր կը խօսէր : —  
Ան որ փառքէն չըխընդ սե՛ց  
Չըսակ՝ սըրտէ մ' ի զուը մնւըսց սէր : — իրեն  
Ժըստըւեցաւ : — Մեծ եւ անյայտ կը մեռնէր ...

Առանձնութեան մը մէջ տըխուր կը մեռնէր : —  
Լուսացնցուղ արփին ժըպիտ կը ցանէ  
Վերակազուած շիրմին վրայ .  
Կը թըրթըռույ կը կորսութ  
Հեռուն նըւտգ մը թեւաւոր՝ զերդ թըռւցուն  
Որ կը փախչի կոնսանչին ջինջ փառքերէն :

Նիւթը նուաճուած կը տորոմի , կը տրորի  
Տակը՝ արկղին գամերուն մէջ : — Հողն անարդ  
Բեղուն հողին կը դաւնայ : —  
Բու թաղծալից , քու յուղիչ  
Քերթութենէդ լորունկ եւ քու հանճարէդ  
Եւ քենէ , ո՛վ բանաստեղծ , ի՞նչ կը մընայ . . .

\*

Դուն , տարփաւո՞րդ , որ կենդանի՝ վարդագոյն՝  
Արեգակին ջինջ նըշոյներն ըմպեցիր ,  
Եւ ցնորքներուդ մէջ երկայն  
Մըռնչեցիր հո՞ւր բոցով ,  
Արենըւա՛յ դուն՝ բայց երեք պարտըւած ,  
Զըճանչըւած արի՝ ոգի , կը մնա՛ս դուն :

= 112 =

Երբ կը լըռէ երկիրն եւ նոյն լորուին մէջ  
Կիշնէ թըմրած ծաղկին համբոյրն աստղերուն ,  
Եւ ինչպէս շունչ հրեշտակի՝  
Մէջն անհուն տարածին՝  
Սիրոյ հառաջ մը կը վազէ անսահման ,  
Դուն այն շունչին մէջ ո՛ղջ խոհո՛ւն՝ կը նայիս :

Կը խըտանայ երբ տման ու հովն տմեհի  
Կը շըռնչէ , ու կը մոլի փոթորիկն  
Անտառներուն մէջ , կարմիր  
Փայլատակներ կը կայտուեն  
Բոց կամարին վրայ , թուխ՝ սպաւնուտ մըըթկին հետ  
Ցուշերու մէջ ծրարուած՝ կը կրես կը հեծես :

Երբ ցընդեւազ ջինջ օդն ի վեր՝ կը թեւէ  
Կոնացի երգ մը դէպ երկինքն աստղազարդ ,  
Եւ գըգուանքի ու թափի  
Եւ իղձերու վրայ վըսեմ  
Կ'իօսի կ'ողբաց ներշընըւած կըշութեամբ ,  
Թըրթուուն հոգի , կը դողսս այն երգին մէջ :

= 113 =

Ավերուն վրայ ցորքուն հօձոյ ուռենին,  
Մամուռներուն մէջ ցորքան վարդը փլթթի,  
Ցորքան շըրթներն համեսրի  
Եւ ծաղկըները շաղի  
Քաշեն կարօտ, եւ սէր՝ կոյծակը վերեան  
Կենդանութիւն՝ ոյժ տալ ստեղծուած իրերուն.

## ԾԱՆՐԱՇՆՉՈՒԹԻՒՆ

Շուշաններու հարսնիքներուն մէջ, հրակէզ  
Մէջօրերու անսանձ փառքին, եւ ճերմակ  
Նըշպլներուն մէջ պըլպլուն  
Աստղիկներուն, եւ ծովին  
Անդունդներուն, գաղտնիքին մէջ աշխարհի,  
Հովերուն վրայ հեծած, հոգեա'կ, պիտ' ապրիս :

Արգն է կեցած, օդն է կեցած  
Թուրմ ոսկեհատ հիւլէներով :  
Դաշտագետինն տնշարժ՝ ամայ,  
Բոլոր կըրտկ, բոլոր փոշե  
Կը ծըրարուի լոյսերու մէջ  
Բոցակէզ :

Ծանր անողոք շունչը մեռած  
Կը ծանրանայ կապարօքն .  
Եւ տըխրութեան մէջ բոցեղէն  
Ցոգնած երկիրը կը հանգչի  
Իբը անհեթեթ եւ ըսպիտակ  
Գերեզմանն :

... Խաղաղութիւն : — Երազելով  
Սիրոյ ծարաւ կոյս մը սիրուն ,  
Բոցուտ տօթին տակ ծըռելով  
Իր բաժակին այրեացաւեր  
Վարդ մը թօշնած ու թառամած  
Կը մեռնի :

Այն հոգեվարքն երկրին համար  
Կը պաղամի շաղ ու անձրեւ ,  
Եւ համբոյրի մը քաղցրութիւնն ,  
Եւ հեշտութիւնը մէկ ժամու ,  
Աշխատողին , կրողին համար  
Մենաւոր :

Բայց ամէն ինչ հուր ու շողիւն ,  
Մոռացութիւն է եւ հանգիստ .  
Զարհուրելի երաշտին մէջ  
Պըղերգ՝ ւանգործ երկրին վըրայ  
Հանդիսապէս կը ծանրանայ  
Եհովայ :

## ԿՌԻԶԵ՞Ս ԳԻՏՆԱԼ

Կ'ուզե՞ս գիտնալ , տըղայ , թէ ո'վ եմ . լուէ՞ :  
Ես կաշըմբուռըն թեւերով թըռչունն եմ  
Դատապարտուած , փակուած բանտումն ամայի .  
Երկինքներու փայլակումին կը տենչամ ,  
Եւ կը յուզուիմ , կը տանջուիմ հսկ կալեւկապ :  
Մըտիկ ըսէ , շէկ տըղայ :

Ես կ'երազեմ վայրի ծաղկանց հարսնիքներն  
Անտառակին ըստուերին մէջ դարաւոր ,  
Գաղաններու խօլ ու շամքուշ կըտղուցքներն  
Արեւդարձի աւազներուն վրայ , ու բո՛ցն  
Արեւակին ու փոթորկին մըըըրկումն ,  
Ամբուռք , նըշոյւ , ծաղիկներ :

Եւ տե՛ս, երբեմն յանդըգնօրէն ու խըրովստ  
կը թալէ թլիր ու կ'անիծեր, կ'արտասուեր.  
Կ'անցնի ժըպտուն աշխարհն ու զիս չի լըսեր,  
Եւ ես կտմշուս ու մուեգին բանտարկեալ՝  
Երկաթներուն դէմ կը փըշքեմ բաց թեւերս,  
Եւ չի լըսեր զիս աշխարհն :

Ո՞չ, ո՞վ պիտի խըզտէ կապերս նախանձուտ .  
Լոյսն ինծի ո՞վ կը պարգեւէ, ո՞վ անհունն,  
Ո՞վ կը բանայ ինծի դըռներն հաստաբեստ :  
Կ'ուզեր, կ'ուզեմ թափառիւ զուարթ եւ ուժեղ,  
Յափըշտակուած՝ արբշու լոյսին մէջ արփւոյն . . .  
Ազատութիւն կամ, կամ մահ :

## ԴԱՇՏԵՐՆ ԵԿՈՒՐ . . .

Հետըս դաշտերն եկուր . . . տրեխներս մետաքսէ  
Կանանցին մէջ կը թըրջէ շաղը ցողին :  
Կ'ուզեր այգուն դալարացած դաշտին ես  
Քաղել բոլոր ծաղկներն . . .  
Հետս անտառներն եկուր, ո՞վ իմ բանաստեղծ,  
Բայց մի՛ խօսիր սիսայ վրայ . . .

Կ'անցնի ծիծառ մը վարդագոյն երկինքէն :  
Թաց տերեւներն ալարմանդներ կը թըւին .  
Մամուստ խոտին մէջ կը փայլին միջատներն ,  
Կ'առուգանայ դաշտն ողջոյն .  
Նայէ ի՞նչ լոյս, ի՞նչ հանդէս, ի՞նչ կախարդանք . . .  
Աստուած ի զուր չէ որ կայ . . .

... Մի սկըոյ վրայ խօսիր ինձ : — Այն շողիւնին  
 Մեր հոգին ցուքն է լոկ աղօտ ու տըմյն .  
 Տես ի՞նչ կը ովկ աստուածային խանդերու  
 Գետինն իր մէջ կը ծրաբէ .  
 Ի՞նչ սէր հըզօր , եւ ի՞նչ հըզօր ընդդըրկում  
 Արեգակին հետ երկրի . . .

Դուն այն յաւերժ համբոյրն ինձ չես կը նար տալ ! —  
 . . . Տըկարութեամբ ու նախանձով շաղախուած ,  
 Թուլս ամպերով , ձըմեռնական վարդերով ,  
 Խմիրուած տենդով ու դողով .  
 Դաշնակութեամն տոշեւ անծայր անհունին  
 Բաէ , քու սիրտդ ի՞նչ կ'արժէ . . .

Կ'ուզեմ , կ'ուզեմ անպարագիր ես դաշտերն ,  
 Ուր կը շըրշի նձիւղն ու վարդեր կը փըթթին .  
 Իբրեւ թեթեւ մըտրուկ մարգին մէջ կ'ուզեմ  
 Վաղել վագել քառատրոփ :  
 Ծիածանին կ'ուզեմ բոլոր գոյներն ես ,  
 Բոլոր վիհերը ծովուն . . .

Խլել սաղարթներն ու կոխոտել ցողուններն ,  
 Վայելել բարձր աղատութիւնը լերան ,  
 Կոյս սեպին վրայ՝ որ կը վազէ դէպ երկինք ,  
 Ոտքը գոփել երջանի՛կ ,  
 Եւ արեւուն մէջ նընջել զերդ թագուհի  
 Թագաւորի՛ մը գըրկում . . .

## ՀԱՏԱՆԵԼԻ ԹԱՒՈՒՏՆԵՐՈՒ ՄԻԶԵՒ

---

Հատանելի անտառներու միջեւ  
 Դեւ մը կը մոլեգնի .  
 Կը քըրքըջայ , կը յարձակի ,  
 Կը ծուէ կաղնիները ,  
 Կը քանցէ ամէն ցողուն ,  
 Դժընդակ ամպեր  
 Կը կանչէ երկինքն .

Հատանելի անտառներու միջեւ  
 Դեւ մը կը քըրքըջայ :

Ամբողջ անտառն արթընցած

Կը թասէ կը հեւայ ,

Ամբողջ անտառը կը քաշկըռտուի :

Կը ցնցէ ու կը կենդանացնէ

Անհունութիւնը

Դոչիւն մը մոդական .

« Ճակատագիր » :

Կը քաշկըռտուի ամբողջ անտառն

Ու կը հեւայ :

Ա՛ռ զիս , տա՛ր զիս ,

Զար ոգի ,

Քաջայանդուգն , աննըւաճ

Թեւերու վրայ ,

Ամպերու եւ կայծակներու միջեւ ,

Կոյր արհաւերքին մէջէն ,

Տա՛ր զիս , յափշտակէ՛ զիս ,

Ինչպէս ծաղկի մը

Դիւրաբեկ տերեւը ...

Վե՛ր , վե՛ր միշտ , դե՛ռ վեր ...

Կը պատմէ խօլ հովը

Անհեթեթ պատմութիւններ

Սիրոյ , արցունքի ,

Շնական արբշութեանց

Զորս Աստուած պատժեց .

Յանցանքներ , դաղտնիքներ

Հին օրերու :

Կը պատմէ խօլ հովը

Արցունքի պատմութիւններ :

\*

Ո՞ր երկնաբերձ աղբերակէն կը ծընիս ,  
Ո՞վ մշտածում դու ցսպուն .

Քենէ կ'զմակէ չոր շուրթն ու կուրծքը թասուն ,  
Քենէ ծարաւ մարդկութիւնն ,

Եւ արեգակն անդրադարձիկ կը ցոլայ  
Քու մէջդ , Եւ ո՛չ ոք կը ընայ

Ոտնակապել քեզ , խոչընդոտն ըլլալ քեզ  
Յաւերժութեան մէջ անհուն :

## Զ Ր Վ Է Ժ

---



---

Ո՞ր երկնաբերձ աղբերակէն կը ծընիս ,  
Ահեղասաստ դու ջըռվէժ . . .

Խոյանալով առլեփին ի վար մահահոտ  
Յառաջելով ծով կ'երթաս .

---

Կը փըրփըրիս , կը ցոլանաս , կը ժըպակիս ,  
Կը ցընցըղկես , կը ցայտես ,

Եւ մ'վ պիտի կը ընար ոտքերըդ կապել  
Ընթացքիդ մէջ դարաւոր :

## ԽՈՐՀՐԴԱԿՈՐ

---

ՄԵՆԻԿ մընջեկ տաճարներու կը սիրէք  
Նէ գոթական կամարներն .  
Խորաններու վրայի մոմերն հոգեվարք ,  
Լըպըրտումները միսդիք  
Վարդարաններու . . . :

Նէ վիշտերու համար զոր չէր ճանչնար դեռ՝  
Կ'աղօթէր միշտ անձանձըյթ .  
Զըքնաղ էր զերդ շուշան եւ չէր դիտեր զայն ,  
Նէ կը թուէր ո՛չ թէ միտ  
Այլ եթերային :

Կոր կամարի մը շուքին մէջ՝ իրիկուան ,  
Նայուածք մը զինքն ընդգոգեց .  
Նէ ծոեց գուռեխը եւ ետին չըդարձաւ .  
Սակայն սաբսուռ մը սողաց  
Երակներուն մէջ :

Ուրիշ երկուն մըն ալ ժամին մէջ թափուր  
Հանդիպեցաւ այն դէմքին :  
Կը խոստանար արքայութիւն եւ դըժոխք . . .  
Սիրտը թընդաց ուժգնակի  
Աշխարհակալուած :

Եւ բերանին վրայ Ճայն մը . «ԲԵ՛զ կը սիրեմ» .  
Բսաւ , եւ նէ արտասուեց . . .  
Կարեկցեցաւ վըրան հրեշտակ մը վերէն .  
Կոնթեղ մահա ճաթեցաւ  
Խորանին վրայ :

---

## ԱՇԽԱՏԵՑԱՐ

Ուրեմն զիս կը սիրես : Յայտնեցիր . արդ , վեհերստ  
լըռիկ մընջիկ կը սպասես , եւ դաշկութիւն մը խորսունկ  
կը տըժգունէ քու երեսդ .  
Համբոյր մը դուն ու ժըպիտ մը կ'ուզես իմ շըրժունքս ,  
Կ'ուզես ծաղիկը դուն իմ թարմ ու փըթթուն հասակիս . . .

Բայց ըսէ' ինձ . Դուն երբեք մարտերն ու բուռն թափերն  
Ու տագնսապները գիտե՞ս գաղափարի մ' աննըկուն :  
Տառապին ի՞նչ է՝ գիտե՞ս . . .  
Ի՞նչ կ'արժէ քու զօրութիւնդ եւ քու արիւնըդ քեզի ,  
Եւ քու հոգիդ ու քու միտքդ ու տուրեւառըդ շունչի . . .

Աշխատեցո՞ր գուն երբեք ... ըսէ' ինձ , չե՞ր ձանձնար դուն  
դըժընդակ՝ ծանըր գործով արթուն անցած գիշերին  
Տըքնութիւններն առնական .

Ի՞նչ հաւասարի կտմ դրօշի նըւիրեցիր դուն երբեք  
Ծաղկափըթիթ ու չըքնաղ աւուգութիւնդ ու հասակդ . . .

Ինձ պատախան մը չես տար դուն . . . ո՛հ , գընա՛ , գընա՛ շուտ .  
Դարձիր դուն , հո՛րթ ոսկեղեն , քնէած՝ կրսուած ժամերուն  
Զըւարթ ու թոյլ պղերգութեանց :  
Դարձի՛ր դարձի՛ր պարերու , թըղթախաղի , բազերու .  
Ես ո՛չ , ես չե՛մ ծախեր բնաւ իմ համբոյրներս ու իմ սէրս :

Ո՛հ , եթէ դուն ըլլայիր պատառոտուն ու յոգնած ,  
Բայց դէմքեղ վրայ շիստութեան հըպարտութիւնը ցաթէր ,  
Եւ կոյծ մըն ալ ծոցիդ մէջ .  
Ունենայիր նթէ դուն խոնջ բազուկներըդ քու ժիր ,  
Բայց քու աչքիդ մէջ խոշոր վատէր փայլակ մը հըպառուն .

Եթէ ռամիկ մ'ըլլայիր , սակայն գըլուի մը գուոզ  
Բարձրացնէիր մարդոց վրայ՝ զորս կը ճլնշէ կը ջլատէ  
Անարդ ու ցած հեղգութիւնն .  
Եւ ուղեղիդ մէջ քու լոյն եւ կաշըմբուռն ու կարշնեղ՝  
Մըտածումին տենդը բորբ ցայտեցընէր կոյծակներ .

Ես պիտի քեզ սիրէի՛, այո՛... պիտի սիրէի  
Քու կորովի գործերուդ համար, պարկեշտ քու կեանքիդ,  
Ուաշխտութեանցդ համար սուըր .  
Եւ պիտի քու կործքիդ վրայ հանգչեցնէի իմ գըլուխս,  
Ուժեղ՝ հըզօր յարգանքով եւ տարփանքէս՝ տըժգունած . . .

Բայց ո՞վ ես դուն . . . եւ ինչ ի՞նչ կը յուսաս՝ ուկէզօծ  
Աղտեղութեանց մէջ հալած մաշած գերի ապիկար .  
Ճամբաս աղատ թող ու գնա՛ :  
Հոգս անգամ չեմ ըներ քեզ — գընա՛ — ես քեզ կ'անարգեմ,  
Թոյլ ու վատթար դու դարու մ'աղատագիրը վատթար . . .

## ԱՌ ՄԱՐԻԱՄ ԲԱՍՔԻՐՉԷՖ

Լայն կըտաւէն, աչուիդ սեւեռ ու դիւթիչ  
Կը հալածէ զիս եւ իրեն կը քաշէ  
Ինչպէս բերան անդունդի :

Ոսկեգիսակ նուըր ու հոսուն հերքիդ տակ  
Բոլոր ճերմակ ես եւ պինչերըդ բոսոր  
Կը թրթըռան ջղաճգօրէն .

Կ'ըսէ փակ շուրթն. «Ես կը մոտածեմ ու կ'ուզեմ.»  
Կ'ըսէ ճակատը ոչ երբեք կորացած .  
«Ենայ դափնիի ու գահի ու

— լըսէ՛, իրա՞ւ մեռար դուն, շէ՛կ ալաւուչի ,  
Դուն որ բերիքը մեզի գանձեր հանձարի  
Պոլտաւայի ստոերէն :

Որ լըուութեանը մէջ տըխուը ձիւներուն  
Բողըոջեցար վարդի նըման , ւանհատնում  
Փառքի ծարաւն ունէիր ...

Անծանօթին հետ մարտի մէջ էր հանձարդ ,  
Խանդն ունէիր ամէն բանի մօտեցող ,  
Ստնձակոտոր ու զեղուն :

Քու մեղեղիդ ունէր ազօթք ու փայլակ ,  
Խօսուն , ցաւտուն , չարամաղթու եւ ճապուկ  
Լորերու վրայ թըրթըռուն :

Ուրախութիւն ու վիշտ ունէր քու կըտաւդ ,  
Եւ կ'ըլլար միս եւ արեգակ ու հոգի  
Սըսկումը՝ ցայտքը գոյնին ...

Ի՞նչ յաղթանակ խիզախումի ու կեսնքի ,  
Ի՞նչ մեծութիւն քու մէջդ , ի՞նչքան տպագայ ,  
Ի՞նչ տւիւն , ի՞նչ շունչ յայսի :

Զիւներու մէջ բացուած ծաղկիկ դաշտային ,  
Կ'երագէիր կանանչ՝ ճապուկ ծիղին վրայ  
Անապատին երկինքներն .

Ալպեանց նըսեմ մոյրերն էին հառաջանք ,  
Աղնըւուհիդ վըտիտ , ու ծովը փըրփուն  
Ուազատութիւնն անտառին :

... Արդ քենէ լի՞նչ կը մընայ , ո'վ արուեստին  
Պատերազմիկ աղջիկն . . . Արկուկ մ'երկաթեայ  
Սեւաթորմի հողին տակ .

Արկուկին վրայ խաչ մ'հովերուն նըշաւատկ ,  
Ներսն՝ որդերուն միջեւ կառակ մը ժըպտուն  
Յուցընելով ակռաներն :

Ուրիշ ո՞չինչ . . . — Անդորրութիւն մ'անսահման  
Կը տիրէ շուրջը ցայգին մէջ : — Կտաւին վրայ  
Բեղ կը դիտեմ , շէկ սըլաւ :

Կը շըղթայէ զիս քու նայուածքդ անկայուն .  
Բենէ սըրտիս մէջ կը մըտնէ բան մը ներս ,  
Եւ կը թունէ զիս բոլոր :

Դըշիրյական կերպարանքէդ կը փըթի  
Ոյժ մ' եւեկտրեայ , եւ կը սողայ կը պարտի  
Իմ էռթեռն մէջ ամբողջ .

Ու կը զգամ ին'զ : — Անծանօթի բուռն՝ հըզօր  
Բաղձին որ քու ծոցըդ կուտէր , կը սպառէր ,  
Կը զգամ ես շունչը հեւքոտ .

Կը զգամ ստեղծող կարողութիւնն ընդաբայս ,  
Դաղափարին սուր ըգգելիսանքը կը զգամ  
Որ կը տրոփէ զեղիս մէջ :

Կը տեսնեմ մահն որ հիու կու գայ հեռուէն  
Աչքը գըլլուս վրայ սեւեռ , պա՛ղ ուրուական  
Ինձ կը մօտի , կը հանի .

Կ'ոչնչացնէ՝ ինչամէս քու մէջդ՝ ամէն ինչ ,  
Կը կըռընչէ աւերակին վրայ ագռաւն ,  
Կը մըխայ ջահը մարած :

Ո՞չինչ կը մնայ մենէ ուրեմն , ա՛լ ո՞չինչ .  
Ես կը պարսէմ քեզ աղաղակը ցաւոտ  
Իմ մըթըրկած հոգիւս .

Բայց չի գիտեր երկերն , Աստուած կը լըռէ . . .  
Անհունին մէջ կ'ընկըզմի խոր հեծութիւնն  
Ալիքներուն մէջ զերդ քար :

Տըգէտ մարդոց երկբայսւթեանց վրայ մինչդեռ ,  
Ո՛վ վախճանեալ , կը ծիծաղի քու կառափդ  
Ցուցնելով ջինջ ակռաներն ,

Իմ էռթեռնըս մէջ որ քիչ ատենէն  
Պիտի մեռնի՝ բորբ կազն հոգւոյդ կ'անցնի թափ  
Ու կը վառի բոցափայլ :

Ու կը հարցնեմ. բայց ո՞վ էք դուք որ առջեւս  
կը քակէք ձեր կարգն՝ ակնարկներ ընելով,  
Ու կը ժըպտիք ինծի՝ լըռին ու փաղփուն՝  
Արեգակին փառքին մէջ . . . — «Մենք հերսոն ենք» :

Մենք ներշնչուած՝ ւեղերական ջոկատն ենք,  
Որ բերդերու վըրայ, կըռուի դաշտին վրայ,  
Խեթկումին մէջ զէնքերու, տա՛ք երգերու  
Գոռման մէջ՝ կուրծք մ' հըզօր մահուան նըւիրեց :

## Ի ԲԱՐՁՈՒՆՍ

Երբազեմ ես : — Հանդէպ թափառ նոյուածքիս  
Ցընորական ամբոխ մ' համակ պարուրուած  
Կարմիր լոյսովն Յաւնիսի բարկ ու դանդա՞ղ  
Մայսամուտին՝ կ'ընդնըշուէ փայլ ի փայլ :

Նիհար դէրքեր են եւ կուրծքեր ճողքըւած,  
Գլուխներ փուշով ու փոշիով թաթախուն,  
Աստուածային լոյսեր սիրով ճաճանչուն,  
Ներքին վէրքէ լափուած միզուած մարմիններ :

Մըտածումի մենք հերսոներն ենք անբախտ,  
Փաղանգն ենք մենք զածած՝ վըտիտ՝ ոգեսպառ,  
Որ կետնքն ի զուր ու ի նոսնիր մաշեցուց  
Փախըստական ճըշմարիտին ի խընդիր :

Եղանք զինուոր ու մարտիրոս եւ հըսկայ,  
Մզեցինք մարտեր, կրեցինք զոհեր ու ամօթ,  
Ոխերիմ սուրը մեր ճակատը ճեղքեց.  
Ինկանք, սակայն հեծեծեցինք մենք. Յառաջ :

Անմիտ խուժանը մոլեցաւ մեր վըրայ,  
Անարդուեցանք, քարկոծուեցանք, սղոցուեցանք,  
Ծաղրըւեցանք, չարչարուեցանք, ելանք խաչ,  
Անդուլ անխնայ . . . Մենք հերսոներ ենք, հերոս :

... Եւ ես կ'ելլեմ ու կը գոչեմ. ո՞չ, ինչո՞ւ  
Այսքան հառաջ, այսքան կեանքեր փըշըւած,  
Այսքան ցաւեր եւ այսքան սուդ, եւ այսքան  
Երկայն անհուն շաբքեր անհուն վայերու . . .

Ինչո՞ւ հրանուտ խանդով ըլլալ հետամուտ  
Գաղափարի մ'որ կը փախչի փայլացայտ,  
Ինչո՞ւ արցունքն հոգին քանդէ ու գերփէ  
Փափաքներով, խաբկանքներով ու սիրով . . .

Ինչո՞ւ . . . — Հանդէպ իմ երազուն նայուածքիս  
Յընորական ամբոխը դեռ կը շողայ,  
Համակ ծրարուած կարմիր լոյսովն թունիս  
Մայրամուտին ծանրադանդաղ ու խոժոռ . . .

Ճաճանչուէտ եւ անըսքօղ դէմքերէն  
Անդորրութիւն մը կը շընչէ գերերկրեայ,  
Լայն ու վըճիտ բերերն իրենց բանալով  
Մատով երկինքը կը ցուցնեն ժըպտագին :

## ՄԻԱՅՆՈՒՅԻ

Աշնանային մենիկ մընջիկ երեկոն  
Կը նըւաղի քօղերուն մէջ մոխրագոյն  
Սեւ ամներուն. կ'իջնեն ստուերներն երկընքէն  
Միայնութեանց վրայ կանանչ :

Ճարուած հովին ցուրտ թեւին վրայ տերեւներն  
Այերին մէջ թըռչըտելով կ'կնան վար,  
Զերդ երազներ մեռած : Սարուռ. մ'օդին մէջ  
Ինչպէս շիջած համբոյրի :

Նէրա հերքին վրայ դաւարուն ու քընքուշ՝  
Հուսկ մանիշակն հոգեվարքի մէջ է լուռ :  
Նէ կը նայի վար, սօսերուն միջեւ մերկ  
Մենիկ՝ կանգուն իբր արձան :

Կը նայի վար : Կը մտածէ ջինջ՝ հանդարտիկ  
Որրոցիկներն ուր խարտեշիկ գըլուխնին  
Կտաւներու վրայ դրան մանուկները ժըպտուն  
Խորունկ քունով կը նընջեն :

Մայրերն արթուն — այն խաւարին մէջ նըսեր  
Իբրեւ ձայներ երկնային գողտը ու քընքուշ,  
Քաղցրացնելու համար քուներն հրեշտակաց  
Կը ձգեն երկայն օրօրներ :

Անտառներում հանդարտ՝ խաղաղ բոյնին մէջ  
Կը մօտենայ վարուժնակն իր մարիկն  
Ու կը նլինջէ այնպէս . . . ոչ մի շունչ կամ սիւք  
Մերկ կողոպուտ դաշտին վրայ :

Միայն անծայր ու ցած մէգին տակ՝ սարսուուն՝  
Թօշնած ծաղիկն հուսկ կը ծըռէ խոտին վրայ  
Իր վարդագոյն բաժակը մէ՛կ համբոյրով,  
Եւ այն համբոյր՝ սէրն է :

Ո՛վ քաղցրութիւնք . . . ի'երազէ նէ : Առւզուած ջինջ  
Մատանումներում, մօտն համեստ, գողտը որրոցին,  
Գլուխը չըքնազ՝ ժիր տաեղին վրայ ծըռած  
Կանթեղեկի մը լոյսով .

Եւ մինչ ուժեղ թեւերով տն կը փորձէ  
Գլուկել նէրս պարկեշտ մարմինը հակած,  
Կը մըրմընջէ անոր երկչոտ գըգուանքով .  
Լուռթիւն . . . մանկիկը քուն է :

Սըրտի ունայն ճիչեր, չըքնազ տեսիլներ,  
Զուտարթ ուրուներ ժըպիտներու եւ սիրոյ,  
Կը մարիք մերկ սօսիներուն մէջ վարն հոն  
Եւ մէգերուն մէջ խորունկ . . .

Ճիւղէն ինկած տերեւ, արտօսըր զանխուլ,  
Կը սըրանայ իր սըրտէն յոյսը վերջին .  
Բոյներ, ծաղիկ, համբոյր, որրոց ձիւնաթոյր,  
Կը զօղիք — նէ մինակ է :

Կ'իջնէ աշնան մառախլապատ երեկոն  
Ալուաւներուն բարկ կըուինչովն հեռաւոր,  
Զոր անտառին վրայ եւ հոգւոյն մէջ նէրա,  
Անագորոյն, յամբօրէն .

... Կ'իշնէ : — Զըքնաղ պերող յոյն արձան՝ կը ուսուէ  
Նէ ճաճանչներ դէպ ի երկինքը կապար . . .  
Նոյեմբերի սիւքէն սարսուռ մը փըրթած  
կը մըրմընջէ նէրա . Բնաւ :

### Յ Ո Յ Ա

---

Երբ անողոք եւ գըժընդակ ու անգութ  
Վեշտը կ'անցնի մեր մէջ թափ ,  
Հոգին իր մեծ թեւերը լայն կը պարզէ  
Կազմ ու պատրաստ թըռչանքի :

---

Վերն՝ արիւնոտ խըրսիստ արծիւ՝ կը թառի  
Ուր է ամէն ինչ սառոյց .  
Ուր չեն ճանչնար մըրըրիկին մըռունչներն  
Անծայր կատարն ու երկինք :

Բայց սիրտն՝ հեստող հըեշտակ՝ երբ չար կը մաղթէ  
Ու կը մերժէ քըրքջալով ,  
Զայն մը հեղիկ յուշիկ խորքէն կ'աղօթէ .  
Աէ՛ր . . . Աէ՛ր . . .

---

Պատուհանիդ տոջեւն ահա խորդենին  
կը հագնի գոյն մը կարմըուկ ու բասոր ։  
Բախտէն նըկուն, բայց կը պահես գեռ թեւերդ,  
Այնքան լացիս, բայց կը յուսաս տակաւին :

Թո՛ղ որ քովեկըդ ծընրադրեմ. սորվեցուը  
ինձ լաւութիւնը համբերող ու ներող .  
Դուն որ նախանձն ու ոխն երբեք չես գիտես,  
Օրհնէ զիս, ո՞վ իսկուհի՝ մեծ ու բարի :

## ԱՅՐԻ

---

Թըշուտաւ այրի որ լուռումունջ կը կենաս  
Խարխուլ ու խեղճ եւ ծըխամած հիւղիդ մէջ  
Եւ կը կարես կը կարես ժիր եւ անդուլ  
Անկողինին քովիկն հիւանդ զաւակիդ .

Մայրս տւելի յուղուած մըտքով ես երբեք  
Զըյիշեցի ինչպէս որ հոս — ու անցաւ  
Սըրտիս մէջ թափ պերճախըրոխտ համբերող  
Վըսեմութիւնը վիշտին :

---

Որ քու տըխուր ու դալկահար դէմքիդ վրայ  
Կը պահես հին ցաւի մ' հետքերը խորունկ ,  
Եւ ե՛ս այնքան դըժբախտ եւ այնքան պարկեշտ  
Պիտ' ուղէի ես քու ճակատդ համբուրել :

Չերմ գիտեր ի՞նչ զանխուլ վէպ  
ինձ կը պատմեն մեռնող օրն ,  
Թափանցող բոյըը վարդին  
Վաղաթարշամ ու խամուր ,  
Սենեակը մէն միայնիկ  
Ուր կը խուժէ թերաստուերն :

## ԹՕՇՆԱՄ ՎԱՐԴ

Ան գուցէ խիստ շատ սիրեց .  
Յոզնած է արդ , կը հանգչի :  
Ան գուցէ շատ տանջուեցաւ .  
Արդ կորաթեք կանթին վրայ  
Կը ծըռէ ցուրտ սարսուռով  
Ան իր գըլխիկը ցաւոտ :

Ան դեռ գուցէ կը տանջուի .  
Կեանքին յափրանքն ու մահուան  
Գինովութիւնը՝ ժամուն  
Հոգելարքում՝ կը խօսին  
Թերթիներուն մէջ թումած . . .  
Գուցէ թէ ան դաւուեցաւ :

Անծանօթի մը հոգին  
Խոլիս քով կը շընչէ .  
Կը զգամ որ ան կը թըռչի  
Պարասին մէջ զերդ համբոյը .  
Խորհուրդ լոյսի եւ ստուերի  
Որ կ'առինքնէ բոլոր զիս :

Եւ իդք մ' իմ մէջըս կը ծնի ,  
Խածնըւիլ բուն իսկ սըրտէս ,  
Բերանիս վրայ համբուրուիլ ,  
Ըզգալ բերկըրանք ու տըխրանք ,  
Ցաղթանակին շամբշութիւնն  
Ու շամբշութիւնը ցաւին :

Կը Հընչէ ժամն Ողջոյնին :  
Տերեւաթափ հէք ծաղիկ ,  
Սպառած՝ մաշած քաղցրութեամբ ,  
Ո՛վ ծաղիկ հեղ ւանուշակ ,  
Լըսէ՛ մեռնիլ չեմ ուզեր  
Մինչեւ որ նախ չըսիրեմ :

## Տ Զ Ե Ւ

---

Ուշ դըրէք , տէս : — Նտւակայքին մէջ՝ հեռուստ  
Կ'աշխարէ ծովը մըռընչող գոչիւնով .  
Նայեցա՞ը ինձ . . . կը ստեղծէք  
Դեւի մը ժանտ քըրքիջը զիս . ե՛մ ե՛մ ես  
Կատաղիի մը վլժուքն :

Անմահական մաղձոտութեան հետ ծովուն  
Կը Ճուլուի իմ ցաւս անդարման՝ անկարկատ :  
Լացէք զիս , ե՛մ միայնակ .  
Չունիմ ես կին , չունիմ որդի , քարեկար ,  
Ցուքս է , ցուքս իմ վառարան :

Եւ օր մ՞ ես ալ , կը հասկընաք , փընտռեցի  
Ես ալ ցայդիս համար աստղիկ մը փայլուն ,  
Փընտռեցի կինը : Զըքնադ  
Ու թափառոտ պոհեմուհի մըն էր նէ .  
Ջայն ներս առի , սիրեցի :

Կարենացի՛ , իցի՛ւ , գըները փըշրեւ  
Անիծագլարտ ու յամբընթաց այս կեանքին ,  
Բայց ոչինչն ա՛հ կու տայ ինձ :  
Տըխուր հոգին , հեղգ՝ վատ հոգին կը վախնայ  
Սաստիկ մահուան յայնկոյսէն :

Կը սըտէր այն կինը , Ես զայն գիտէի .  
Բայց երբոր իր արձանային ու ձերմոկ  
Պարեան կունէ կուրծքին վրայ  
Կը հակէի ես իմ տըգեղ տըջեւ դէմքս ,  
Կը հատնէր սիրտս հալումաշ . . .

. . . ի՞նչպէս շառացը փըրփըադէզ կոհակին  
Կը յուզէ օդն եւ ափունքին գող կու տայ . . .  
Զի լըսուր շունչ կենդանի .  
Այս գիշերն իմ ձականագրիս կը նմոնի : —  
. . . Ուրեմն , Տէր , մնաս բարով :

Անփոյթ անհոգ էր նէ եւ ես նախոնձոտ  
Ահեղօրէն , վայրագօրէն , բըտօրէն ,  
Ծամին համար պըսպըզուն ,  
Բերնին համար եւ ըսքողուն իր ծոցին  
Եւ ցընծալից ժըպիտին . . .

Թողլըքեց զիս . — Փընտռեց հաճոյք , արշալոյս ,  
Մայիս ու գեղ . . . Ես ետեւէն չըգացի :  
Անհետացած իր գէմքին  
Ստկայն նըւաստս , անկերպարանո ու խոտուածս  
Իմ ձեռքըս դեռ կ'երկարեմ :

Դուցէ հանգի՞ստ կը փընտռես . . . թէ՞ հովերուն  
 Ապտակը ժանատ՝ սառաւցիկ։  
 Հոս ոչինչ չի՞ կը բար ըզքեղ նըւաճել։  
 Ի՞նչ բան քեզ վախ կու տայ մութէն անվախիդ։  
 Դուն ի՞նչ ցեղէ ես եթէ չի՞ տար քեզ դող։  
 Սարսուռ՝ թաւ քօղն ըստուերին։

## ԶԱՅՆ ԽԱԻԱՐԱՅԻՆ

---

Միայնութիւն սառնային։ Մո՛ւթը հասու

Հոս անտառին մէջ վըրաս.

Կը թըլապանան ամպերն, եւ ես իբր արբշիւ.

Անվախ կեցած եմ։ — Ո՛վ դու սիւք խոռվայսզ,  
Ցուրտ սիւք մազկուինչ եւ հոգեվարք իրիկուան.

Խօսէ՛, խօսէ՛ հոգիս։

. . . Ու կը խօսի ան, կը խօսի անտառին

Գաղտնածածուկ ձայներով,

Ու կը մըրմիւան թաւուտքին մէջ անհեթեթ՝

Պատերազմիկ ոգիներու զերդ խօշիւն.

Եւ ինձ կ'ըսէ՛. «Ի՞նչ կ'ընես այս դըժնէ տեղն,

Ո՛վ վայրենի դընչուհի։

Ենած վայլացայտ այգերուն մէջ ու փախչող  
 Արծիւին աւերձ թուիչներուն,  
 Ենած եռացող արեւներուն բոցին մէջ  
 Արեւելետն ամայքին վրայ ուկեղէն,  
 Պիղծ լուտանքներ, իոնջ հաւատքներ կը քըրքրես  
 Իտէակա՞ն փընտռելու։

Ատկայն շլոթայ մը կը պըրկէ քու թեւերդ՝  
 Քեզ կը պատէ մէկը շուրջ,  
 Եւ կը կըրծէ քեզ կեանքն ու քեզ կը թունեն  
 Քեզ ըսպառող մաշող իղձերն անօգուտ,  
 Ճակատագիրը կը ճընշէ գընուդ վրայ,  
 Եւ դուն ըմբռստ ես եւ ստրուկ։

Բայց դուն կըռուիս պիտի՝ հըզօր աղջընակ  
 Զըւառութեան եւ սուգի.  
 Պիտ՝ ըլլայ քու երգդ աղաղակ ու սըլաք.  
 Անսոնձաթուիչ՝ քաջաւանդուդն ու աղատ,  
 Ցաւին ցըցուած սեպ ժայռերուն միջեւ դուն  
 Օրհնաբանես պիտի սէրն։

Ուղարկ տիղմին մէջ եւ տչուիդ պերճախրօնս  
Ցափշտակուած լյափն մէջ ,  
Անհունութեան ճամբաներուն վըսայ դուն  
Պիտի փընտօնես վեհ ոգիները մտածման ,  
Մըզողը քեզ պիտ' ըլլայ ոյժ մ'առնական ,  
Մեծագոյն եւս թէ պարտուիս :

Խաւարն ինձ այսպէս կը խօսի — կունկընդքէ  
Հոգիս խոհուն ու մտածկոտ .  
Թաւ գիշերին մէջ փայլակներ կան՝ լսցեր ,  
Մութ անտառին մէջ նորհուրդներ խաւարչուտ .  
Բայց շունչն հըզօր զուա՛րթ Աստուծոյ մը կը գգամ  
Որ կը թեւէ ծոցիս մէջ :

ՆՇԱՆԱԿՈՐ ՃԱԿԱՏ

Ժիր գընչու կին մը կարմըրու կ ըզդեստով  
ձակտիս դըպաւ իր մէկ մատով ու խընդաց :  
Դոյլ մը ցընցեց զիս ուժգին :

«Ճակտիդ վրայ նշան մ'ըսաւ, կը կըբես,  
Փորագրըւած տըգեղ խաչի մը ձեւով»:  
Ճակտիդ վրայ նշան մը կը կըբես:

Տարիներուդ՝ հալովումին մէջ մըլլրկոտ՝  
Զայն պիտի հետդ ունենաս միշտ — զի դըռչմեց  
Զայն վամբիրի մը խածուածքն :

Ան կը ծընէ տնյագօրէն քու հետն քիզ  
Լաւագոյն մասն՝ երակներուդ կրակին հետ,  
Եւ այն վամբէլըն աշուշատն է :

Քու մենաւոր հըսկումներուդ մէջ քանի՛  
Քանի՛ անգամ եկաւ ան քու սնարիդ քով  
Ոռվալըլուկ, վեհերոտ ...

Ապողոնի հին պետութեան մէջ ծնար դուն .  
Բայց խանութամն ու դըժնէ այս դարուն մէջ  
Ոճիր յանցանք մ'է հանձարն :

Օ՞ն, մերկացա՛ւր բուռն եւ հըզօր տողերով  
Սըրտիդ վէրքերը կենդանի, երեսիդ.  
Պիտի խընդայ մարդոց հօտն :

Հարուստ՝ տւող տառագութեամբ մ' ոսկեզէն  
Հընչեցուը երգ մը սիրոյ, քեզ պիտ ըսեն  
Յընորակոծ ու փախուկ :

Իմաստասէր՝ քըննադատ սին հայհուչով  
Պիտ հալածեն քեզ զերդ գայլերն իրենց որսն,  
Որպէսզի յօշ յօշ ձըրձեն :

Բայց զուր պիտի ուզես ջընջել այն նըշանն,  
Աւ բընտւ չի՛ մարիր կայծակը մոտածման  
Բնա՛ւ երբեք, բնա՛ւ երբեք, բնա՛ւ ...

\*

Բատ, եւ իր կարմիր զգեստին մէջ՝ գուս՛կ՝  
Ուղղորդ առջեւս ճակատագիրն երեւցու.  
... եւ ծըռեցի ես գըլուխս :

... Անմոցք մանուկ վատաբատիկ , հանգչեցուր ,  
Ո՞հ , հանգչեցուր ցուրտ յարդին վրայ անդամներու .  
Վաղն երբ ցաթէ այգը ձիւնոտ ու կըճող  
Քեզ պիտի քաղցն արթընցնէ :

## ԳՈՒՇԱԿՈՒԹԻՒՆ

Կը հաւաքէ ծանր ըստուերներն երեկոն  
Խըշտեակին վրայ ուր կը հանգչի տըղավրկն .  
Ահեղ թախիծ մը կը ճռշէ քունին մէջ  
Բերանն անոր ցաւստին :

Օր մը սիրուն եւ գերագոյն քաղցրութեա'մը  
Էր որ կու գար մօր մը ճայնն ա'յս օրոցքին .  
Եւ այն սիրոյ երգին գեղգեղը կ'ելլէ'ր  
Ցամրօրէն մութ օդն ի վեր .

Եւ անդորրիկ սենեակներէն թըռչելով՝  
Դիշերին խոր ըստուերներուն մէջ սուզուած՝  
Ժըպիտներու , յոյսերու վրայ կը խօսէր . . .  
Արդ այն ճայնիկը լուռ է . . .

Գեղեցիկ քու տըխուր ու սէգ նայուածքով ,  
Լուրջ շըրթունքով եւ ճակտով մըուայլ՝ ուր  
Դըժբախտութիւնն իր նըսեմ , դառն , անողոք  
Կընիքը դըեր է նըշան ,

Պիտի ապրիս՝ կանխաւ ցաւի սահմանուած՝  
Դուն անձանաչ երկրէ , էին լոկ ծանօթ ,  
Բարձրացնելով վեր նըշոյները՝ խոհուն  
Անծանօթին մէջ անհուն :

Եւ մէն մընջիկ , թաղծոտ , թափառ , քըրջազգեաց՝  
Պիտի մուընչես անգիտակից զայրայթով ,  
Եւ հարցնես ա'յն անծանօթին՝ սուկալի  
Պատճառը քո'ւ նօթութեանդ :

Անտապտին արմաւենւոյն պէս ստկայն ,  
Կամ զերդ ծաղիկ՝ բուսած լերան վըշուտքէն ,  
Որ քընքօրէն երկլինքն ի վեր կը սըփոէ  
Անոյշ բոյրեր օդային ,

Աընած ցաւով եւ անտէրունչ ու թուլիք ,  
Դատապարտուած եղեռնաւոր բախտէն՝ դուն  
Գաղտփարի թեւերուն վրայ պիտ հոգիդ  
Անհունին մէջ կըշուս դուն :

Դուն բանաստեղծ պիտի ըլլաս : Հանգունակ  
Սեւ լըուութեան մէջ հըրդեհի բորբ լոյսին ,  
Պիտի մշտքիդ մէջ բոց լիսյլակը մոտածմոն  
Յաթէ ճայթուէ լուսաշող :

Զի գեղն եթէ կը կորսընցնէ իր ժըմիտն ,  
Ուսամէն ինչ իր կապուտն հողին կը յանձնէ ,  
Լոկ հանձարին ոյժը նըսեմ՝ կը շողայ  
Արբուռ քներու հորձքին մէջ :

Դուն բանաստեղծ պիտ՝ ըլլաս — լուրջ հըրայքով  
Վեհ , անկեղծիկ եւ առնական քընարին ,  
Պիտի կանչես ետ հեռուառ մանկութեան  
Երկայն լացերն , հըսկումներն :

Եւ ընդվզող տառապոնքներն , տպիկար  
Հասակը ճիղլր եւ չուառութիւնն անողոք ,  
Եւ մայրենի Ճայնին ծիւրող ու կըրծող  
Գաղտնի բաղձանքն ու կորօս .

Եւ գերդ խըռոխս հեծում , թառանչ կոհակի  
Որ ծովեղերը կը փըշրի ողբագին ,  
Ցողնող՝ լացող ժողովուրդի մ'համօրէն  
Աղետաւոր ճախին կոծն :

Երկիրն ըզքեզ պիտ՝ ողջունէ բանաստեղծ  
Թըշուառներու , որոնք դանիսուլ ու կըռուոտ  
Կ'ապրին բախտին հետ . բանաստեղծ՝ քաջերուն ,  
Ինկածներուն , վկաներուն .

Աշխարհ մ'ամբողջ որ կ'անցնի լուռ ու ցաւոտ ,  
Աշխարհ մ'ամբողջ ճընշուած՝ տանջուած մարդերու ,  
Երգերուղ՝ մէջ պիտ՝ ունենայ ճիչ մ'յանդուգն  
Բնդվզումի մ'ահաւոր :

Խոկ քեղ՝ ելած ոչինչին դէալ յաղթանակ ,  
Ժանտ եւ դըժնէ զառիվերին վրայ խազմին ,  
Միբահարուած փառքը պահէ պիտի քեղ  
Անմոհական իր հարբոյրն :

Եւ անկողինը կը մնածէ դըժքախտ սէրն՝  
Որուն եղաւ պատըսպարան ինք, ու ծնաւ  
Անօթութեան համար երկու մանչերու,  
Հէք անդամներն . ո՞վ անիծեալ սէր հիւղին . . .

Եւ կը ճըռճույ սարսուռներու մէջ . Ըստըուկ  
Եւ վատասուն կնոջ ո՞վ տըւաւ իրաւունք  
Սաեղծել ցաւոտ կեանք մ'ուրիշ մէ՛կ համբոյրով .  
Տընանկներուն համար ոճիր մըն է սէրն :

## ԲՈՆԻ ԿՐՈՒԽԼ

Դըժքախտութի՛ւն : — Տան վարչքը մնաց անվընար : —  
Խառնափընդոք՝ ճամբուն մէջտեղն է նետուած  
Կահ կարասիքը գունաթափ՝ ողորմուկ .  
Այն կահակրումը հոգեվարք մը կը թուի :

Անձրե՛ւը մութ կը նախատէ կը թըրչէ  
Սայլն ու քուրջերն ու ցեցակեր մեցամէս  
Կահ կարասին՝ մերկ կողոպուտ, ամօթլեամ ,  
Հոգի մը կայ որ կը հեծէ ներսը հոն :

Սայլն անձրեւին տակ կը ճուընչէ : — Ետեւէն  
Ճակատը կախ գործաւոր մարդ մը վոտիտ  
Կը հետեւի իր կործանման : — Կ'անցնի լուռ ,  
Մուայլ նայուածքով մը եւ ետին չի դառնար :

Իր քովն է կինը՝ լալագին, քըճքըճուա՛ծ  
Կինն իր երկու զաւակներով : — Եւ կ'երթան  
Դուլ ու դադար չառած, եւ չե՛ն գիտեր՝ ո՛ւր ,  
Խարազանին տակ սոսկալի անձրեւին :

Յաւ մը դըժնիկ՝ որ սպառնալիք կը թըւի՝  
Կը մըուընչէ ներսը դիզուած քուրջերուն ,  
Կը մըուընչէ ճուընչող հեծող սայլն մէջ  
Եւ թափառիկ չորսին՝ ծիւրած դէմքերով :

Մերկ կողոպւտ ու վուտ այն կահ կարասին՝  
Տիզմին մէջէն դէպ ապագան ուղեւոր,  
Այն խեղճութիւնը որ ճամբան կը փակէ,  
Երատափակի մ'ըսկիզբն ըլլալ կը թռւի :

## ԲՈՎՔԻՆ ՀՐԴԵԼԸ

---

Խոր է հաղար մեղրի մը չափ՝ քարանձա՛ւն  
Ըստորերկրեայ :  
Թափառ ստուերներ՝ պեղումներում, հորերում,  
Կ'երթան զիրենք պըրկող բանտին ընդմէջէն  
Բովագործներն :

Հինգ հարիւր են, ունին լապտեր՝ քարուրագ,  
Պարան եւ մուրՃ :  
Ախոյեաններ աննըւաճ կա՛րծը յոգնութեանց  
Հինգ հարիւր են անոնք՝ կարշնեղ ու չըքնազ  
Զերդ մարտիկներ :

Անոնցմէ ոչ մին դեռ չանցաւ երեսունն ,  
Եւ կի՞ն՝ որդի  
Կը սպասեն հօն՝ ուր արփւոյն մէջ կը ծաղկի  
Անդունդներէն հեռու՝ հեռու վտանգներէն  
Կանանչն յաւերժ :

Ու դուրս բրելէն հըսկայ շունչով կը մըտնեն  
Պարեխէն ներս .  
Ոյժն է ռամիկ որ կը կատղի կը գոռայ  
Քարաժայուխն վեհութեան դէմ սառուցիկ  
Վայրագօրէն .

Կըրծել , խորել , քանդել , գողնալ , խոշտանդել ,  
Ենգուլթ վանդալ ,  
Այս ահա իր գործը — պոլիալ անցագուրդ .  
Բայց անդունդները կը դիտեն վըրէժի  
Վայրագ բոպէն .

Եւ հընչեց այն բոպէն : — Փայլակ մ'աւասիկ ,  
Եւ որսորմար .  
Կրիզուի մեծ հոսանքը բորբ կը վառի  
Ահեղ գոռով՝ սատուրներով : Կորսլաա'ծ  
Է ամէն բան :

Մութ խորերէն , կամացներէն դըղըրդուն  
Ծխաշունչ , կարմիր ,  
Թառանձներուն մէջէն փըռուած զոհերուն ,  
Փոսէ մը դուրս քակուող ելլող օձի պէս  
Բոցը կ'ելլէ :

\*

Կ'ելլէ կ'ելլէ ու կը քանդէ , եւ լափող  
Լըզող բոցին տակ ահոելի՝ կը դառնայ  
Հընոց մ՝ անձաւը խոր . կոյտ կոյտ կը դիզուին  
Մեռած՝ մեռնող . կը քայքազուխն գերաններն .  
Մըրընչիւններ են գազանի՝ զաշացու  
Վիհերուն խորն , են բոցեղէն դըղեակներ ,  
Են բուրիւններ վլուզումներու , դըժո՛խքն է ,  
Որ մարդկեղէն գլուխներու վրայ կը բացուի :  
Բայց մերնիլ չեն ուզեր ողջերը դեռեւս . . .  
Կեռնքին կապուտծ է մտրմիննին՝ բնազդային  
Մոլեգնութեամբ ու կը վազեն այրէ այր ,  
Փլած՝ անշապիկ , ինչպէս դեռեր թափաւոտ  
Հըրդեհաբորք անդունդներուն մէջերէն ,  
Բամկոնակնին բըզիկ բըզիկ , աչուընին  
Դուրս պութկացած , պատերն ի վեր կը մագլեն  
Կարկամ՝ կըծիկ , արիւնազանգ , եւ կ'ուզեն  
Օ՛դ , օ՛դ կ'ուզեն , զըւարթութիւնն արեւուն  
Եւ հովելուն ազատութիւնն ու կանանչն  
Ածուներուն , անբըճութիւնն անսահման  
Շըքեղափառ կապոյտներուն , ամէն ինչ

Որ շունչ, որ կեանք է՝ կեանք, կեանք՝ ա'ն կ'ուզեն.. .  
Ո՞հ, ստուերներու մէջ քաշքըշուած գերին  
Այն կեանքն, այն կեանքը քաշքըշուած հորերում՝  
Փոշիթաթախ ու ծըլմաշունց, խուժալուժ  
Այն կեանքն առանց ձառագայթի ու ծաղկի,  
Այն կեանքը կոյր, այն սոսկալի՝ դըժնէ կեանքն  
Անոնք կ'ուզեն հիմա, այն կեանքը կ'ուզեն . . .  
Զեռքե՛րն իբենց՝ շարժումներով մոլեկան՝  
Կը կառչըտին պարեիմներուն . բերաններն  
Օդ կը փնտուեն անձկոտ եւ ծուխ կը կլեն .  
Սեւ հողն եղեք է փսորակոյտ մ'արիւնի  
Եւ փոշիի. կ'լսնայ ամէն ինչ կործան,  
Ամէն ինչ մահ է եւ աւեր . ամէն աեղ  
Զարհուրելի մոլեկնութիւնը նիւթին .  
Բոցը կ'ելլէ կ'ելլէ շամբուշ եւ ցլնծուն,  
Եւ վատախտար գերելմնոցին վրայ քրքջոտ  
Կը ճարճատի մեծաբորբոք . իր խըմնըն  
Ատելութիւնն է մարդասապան, եւ անյագ  
Կատաղութեամբն յաղթականի, կը շաչէ,  
Կը շառաջէ վկատակներուն . կատարա՛ծ .

\*

Անցաւ ամէն ինչ . — Վաղն հարիւր առ հարիւր  
Պիտ' արեւուն տարսուին անձեւ, անշըշունջ,  
Տառապանքի եւ սարսափի ժխորներով  
Ինկածներուն նըշիսարներն .

= 168 =

Հանուած մըխոստ անդամներուն վըրայ հէք  
Տըպաւորեն պիտի կընիքը ցաւին  
Հեծկըլտացող տենդոտ հազար բերաններ,  
Սլրոյ հազար բերաններ :

Ասյլերու վրայ նետուած յետոյ խառնիխուռն,  
Թուլի քողերով եւ պարզըւած դրօշներով  
Պիտի փակուի թաղմանական խառնադանչն  
Հասարակաց փոսերում :

Որոնց վրայ ե՛տքը պիտ' իջնէ մնուացօնք :  
Բոսորափայլ վարդեր, տըժգոյն յտկինթներ  
Պիտի ելլեն իբր Աստուծոյ մ' համբոյրին  
Մարմիններէն անկենդան,

Եւ ցողուններ, հասկեր յուռթի հունձքերու  
Աղուոր՝ ուռած մարդկային յոյը հիւթերով,  
Եւ մուրտերու, նոճիներու կանանչում,  
Խոնաւութեան մէջ խոտին,

Եւ թեւերու բաբախումին մէջ անմեռ,  
Ազատ՝ զըւարթ տմբուխին մէջ լայնալիք,  
Պիտի հոսի ալիքը տաք՝ կենաւքեր  
Իւրախութեան երկրաւոր :

= 169 =

... Մեռելներուն սակայն որդիքն , ո՞չ , տըխութ ,  
Անշա՞հ մարդիկ . . . յա՛մը աճած եւ տըժգոյն ,  
Փողի մ' համար , հացի մ' համար պիտ' ըլլան  
Նաեւ իրենք բովագործ :

Եւ ըստուերին մէջ պիտ' իջնեն մի առ մի ,  
Եւ գուցէ օր մը բրաւմներուն ներսը սեւ ,  
Արգելքներով լի քարայրին մէջ անծայր  
Ծանը հարուածի մը ձայնով

Աղդականի մ'ոսկորներուն հանդիպին .  
Ներքին մարտին յանկարծական դողումէն  
Ամէն ճակատ պիտի ծըռի , եւ մուրճերն  
Իյնան խլածայն գետին վար :

... Ո՞վ ցեղ , ո՞վ ցեղ , կոխկըրտըւած ու վատթար ,  
Ի՞նչ օգուտ քեզ ըլլալէ աղուոր եւ ուժեղ .  
Եթէ միայն ըստըրկանալ գիտես դուն  
Ի՞նչ լաւագոյն քեզ քան մահ . . .

Կեցցէ՛ հըրդեհն որ այրելով կ'եղծանէ  
Անօթութիւնդ ու բըրդգըզուած ըղդեստներդ ,  
Կեցցէ՛ հըրդեհն որ ընդերքներըդ վըտիտ  
Անծանօթին կը նետ :

Որ գէթ ժամու մ' համար վըրադ կ'արծարծէ  
Գթութիւնն ամուէ անո՛ր որ չի' տառապիր .  
Որ կը խըլէ քենէ խոնջէնք ու տանջանք  
Եւ կու տայ քուն ու հանդիսաւ . . .

Կեցցէ՛ հըրդեհն , որ արեւուն գէմ բազմո՛ծ  
Երջանիկին կը մըուընչէ . արթընցի՛ր .  
Թող դուն ժըպիտն երազներուդ սիրային ,  
Թող սըրահներն հանդիսուտ .

Գըլուխըդ բա՛ց . գետին՝ գետին՝ խոնարհէ  
Դալկահար դէմքըդ եւ ծունկերըդ դողդոջ .  
Բանած ատենն աւերներում , բոցերում  
Քու հարապատըդ մեռաւ :

Ո՞վ կասեցուց Հոսանքն անսահճ էր վաղքում,  
Ո՞վ կեցուց Թռիչքն արտօսին վա՛րդ երկնքում.  
Ոտնակապողն ո՞վ սլոքն արդէն իսկ մեկնած ,  
Հեղեղն որ սուը կը շառաչէ , փայլուն նետն ,  
Երդիչ Թթուչնիկն ե՞ս եմ . ե՞ս մերթ Թափառոտ  
Ծիծեռնակ , մերթ գերեզմանի բըւթեակ :

ՃԱՄԲԱՅՑ

Ճամբըշ'յ . . . կ'ելլեմ անտառներէն՝ բայսերով,  
Մըրմունջներով լեցուն . կ'ելլեմ թուփերէն  
Մըրտենին , Թաքոյթներէն հովասուն ,  
Բեղմնաւորուած հողէն , ջրերէն կապուտակ ,  
Որոնց վըսայ կը թեւէ հեղն աղկիռն .  
Կ'ելլեմ պսակուած Տաղկըներով — եւ խըրոխտ  
ես գեղջկուհիս կը նուազեմ երդ մ'արեւուն :

Կը կըլուռիմ քե՞զ համար, Արուեստ — ապագայ, Քեզ կը սպասեմ: Եւ տենչերու խըրոխտ պարն Որ իբրև բոց եռանդնաբօրք կը վառէ Միտքս ու հոգիս, ականակուռ ըլքեստով Թըռչուն տաղին, Ես կը նետեմ աշխարհին Ու երկընքին, լուսանըշոյլ իրը խուրձ Կայժակներու եւ ծաղկի . . . :

ΨΕΡΑ



## ՑԱՆԿ

Յառաջաբան	Էջ	3
Ճակատագիր		8
Անանուն		10
Մի՛ խռովեր զիս		12
Կերպայ ալիբն		15
Փողոցի ստահակ		16
Նախաճանորդ եմ Շեզի		18
Կարճ պատմութիւն		21
Ներազնութիւն		22
Զիւնաբերք		26
Մառախուղներ		28
Գիշեր		30
Ողջութեանս եւ մահէս զերջ		32
Պատնէշին վրայ		36
Բարի լոյս, բռուառութիւն		39
Ծերունի		42
✓ Երիշին երգը		45
Պարտուածները		48
Զեռք ատամնախառնումի մէջ		51
Կը սառաչէ սեբեանս		53
Գեղշկունի		55
Ժողովուրդի ծաղիկ		57
Հերանս համբոյք		60
Արաք ձի		62
Քեզ միայն		65
Թոյլ տուք մանկանց		66
Մայրական օրօր		69
Փոքորիկին մէջ		72
Լոյս		73
Տա՛ր զիս		75
Եւ սակայն ձեզ դեռ կը տեսնեմ		77

Աւտառո՞ց	79
Ենչո՞ւ	82
Մարտամրաւէր	84
Ողջոյն	86
Գրութիւն	90
Գնա՛	92
Ոչ	95
Ապրիլի երգ	97
Գործաւոր մայր	99
Չեմ կրնար	103
Ուրուականներ	105
Գիշերավին նամբարդութիւն	108
Հոգի	111
Ծանրաւենչութիւն	115
Կ'ուզես զիսնոլ	117
Դաշտեն եկուր	119
Հասանելի քաւուսներու մէջ	121
Զրկէծ	124
Խորհրդաւոր	126
Աշխատեցա՞ր	128
Ա.Ն. Մարիամ Բասիրչէծ	131
Ի Բարձունս	136
Միայնուհի	139
Յոյս	143
Այրի	144
Թօսնած վարդ	146
Տձեւ	149
Չայն խաւարային	152
Նեանաւոր նակաս	155
Գու տակութիւն	158
Բոնի կրուիլ	162
Բովին նրդեհը	165
Ճամբայ	172



7n 401

ՀՀ Ազգային գրադարան



NL0318304

